


1548

1.0111 5





ՇԱՀԻԿ



ԿԱՆԻՍ ԿՐԱՍՄԵԱՅ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ
ԵՒ
ԳԵՂԱՐՈՒԹԵԱՍԿԱՆ

Վ. ՏԱՐԻ
ՆՈՐ ՀՐԶԱՆ ՏԻԻԿ

ՆՈՒՆԱԿԵՐԵՐ

ՄԱՍԻՆ ԿՐԱՍՄԵԱՅ
ՎՏ. ՄԱՐԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՄԱՐԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՄԱՐԿՈՒԹՅԱՆ
Մ. Ա. ՄԱՐԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՄԱՐԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
Լ. ՄԱՐԿՈՒԹՅԱՆ



ԳՐԱՐԱՆ ԵՆԱՆ-ՊԵՏԻԿԵԱՆ, ԿՊՈԼՆԱ

Ե Ո Վ Մ Ե Ն Գ Ս Կ Ո Ւ Բ Ե Ի Ն

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ.—Բանի մը խօսքեր 1
 ԱՐՏԱՇԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.—Ամառ գիշեր (Բանաստ.) . . . 4
 ՄՈՒՇԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ.—Կրօնքն ու Եկեղեցին 5
 ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ.—Հայ գրագետին նիւթական վիճակը . . . 11
 . . . —Նախնի ճովամարտերը — Խայրէքսին Պարպարոսս
 փաշա եւ Ղարսերայի յաղթանակը 18
 ՌՈՒԲԷՆ ՈՐԲԵՐԵԱՆ.—Վարդապետին երգը (Բանաստ.) . . . 22
 Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ.—Վայելչե՛ն վերջը (Բանաստ.) 24
 Լ. ԹՈՒՄԹՈՅԻ.—Մարդու որչա՞փ հող պէ՛տ է (Վիպակ) . . . 25
 ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ.—Մասանին 34
 ԿԱՐԱՊԵՏ ՈՍԿԵԱՆ.—Յիշատակ (Բանաստ.) 37
 Ա. Ա. ՀԱՐՈՆԵԱՆ.—Անհաւատք (Վիպակ) 38
 ՄՈՂՈՐԱԿ.—Կեանքն ու Մամուլը (Իրօնիկ) 43
 Այս թիւը կը պարունակէ Մարտիրոս Լ. Ք. Թողատեանի եւ Լ. Իսթոյիի պատկերները:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՒՍՈՅ ՀՍՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 45 դրուչ. Վեցամսեայ (12 թիւ) 23 դրուչ:

ԳՍԻԱՌՆԵՐՈՒ ՀՍՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 54 դրուչ. Վեցամսեայ (12 թիւ) 27 դրուչ:

ԱՐՏԱՍՏ. ՀՄԱՆՈՒ ՀՍՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 12 ֆրանք:

Չեմք. թիւը 2 դրուց

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուուին:

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
 ամէն կարգի դորժանութեանց համար դիմել մի՛ միայն՝

{زغايك غزتهسى}

درعايهده اسكى ضبطيه جادهسنده ۷۲ نومروده كتبخانه نشان بابيكيان

ՆՇԱՆ—ՊԱՊԻԿԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Կ. Պոլիս, Էսկի-Չապթիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Librairie Nichan-Babikian

Constantinople, Rue Eski-Zabtié, N° 72.

ՇԱՂԻԿ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԵ. ՏՍՐԻ (566)—ԹԻԻ 1

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1904

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔԵՐ

Օրաթերթին եւ շաբաթաթերթին քով հանդէսի մը դոյութիւնը անհրաժեշտ է քիչ շատ զարգացած ամէն ժողովուրդի համար:

Օրաթերթը՝ օրուան կեանքին ու մտաւորական շարժումին հազիւ թէ մէկ թուոցիկ արձագանգը կրնայ ըլլալ: Իր շիղը լուրն է, թարմ՝ ամփոփ ու կարելի եղածին չափ խտացուած պատմութիւնը օրուան դէպքերուն, զոր յաճախ կը ստիպուի բոլորովին կիսատ ու թերի ձեւի մը տակ ներկայացնել, այժմէութեան շնորհնեբուն արժանացած աւելի շնորհալից իրողութեանց անցնելու համար:

Կարգ մը պայմաններ սակայն, — մասնաւորաբար գրքի ձեւով հրատարակութեանց նուաղութիւնը, ինչպէս նաեւ կանոնաւոր հանդէսներու չդոյութիւնը, — մեր լրագրութիւնը շեղեցուցած են իր ճշմարիտ կոչումէն: Այդ պայմաններուն բերմամբ, լրագիրը մեր զլխաւոր զարգացուցիչ միջոցը դարձած է, եւ իբր այդ՝ ստանձած է կարգ մը պարտաւորութիւններ որոնք աւելի հանդէսի մը բաժինն են քան օրը օրին հրատարակուելու եւ ձեռքէ ձգուելու սահմանուած թերթերու: Այս է պատճառը որ գրական եւ ընկերային յօդուածներ, ուսումնասիրութիւններ, ընդարձակ տեսութիւններ միշտ կ'երեւան մեր լրագիրներուն մէջ, եւ երբեմն լուրերուն հաւասար տեղ կը բռնեն:

Բայց թերթ մը՝ միանգամայն լրագրի եւ հանդէսի դեր ըստ անձնելով, չի կրնար երկուքին ալ պահանջները գոհացնել ա՛յն պէս, ինչպէս որ պէտք է անոնց բարոյական ու նիւթական նշա՛-

նակութիւնը բարձր պահելու համար: Կա՛մ մէկը, կամ միւսը. երկուքն ալ չի կրնար ըլլալ նոյն ատեն, եւ եթէ ըլլալ ալ ուզէ, տուած արդիւնքը ո՛չ մէկուն նշանակութիւնը կրնայ փրկել, ոչ ալ միւսին: Թերթ մը կամ հանդէս կ'ըլլայ կամ լրագիր: Քանի որ ստիպուած է երկուքն ալ ըլլալ, այն ատեն՝ գոնէ անոնցմէ մէկը փրկել պիտի ուզէ, եւ նախապատուութիւն պիտի տայ անո՛ր որ ամէնէն աւելի կը յարմարի իր ձգտումներուն:

Մեր թերթերն ալ այսպէս ըրած են. իբր լրագիր՝ իրենց հակումը աւելի լուրին կողմն է, իրենց ոյժը անոր տուած են, եւ կան իրենց մէջ որ ճշմարիտ կատարելութեան մը հասցուցած են զայն: Իսկ միւս բաժինը, հանդէսի բաժինը, թողած են իր բազմազին, պատահամբ ձեռք անցուած յօդուած մը կամ ուսումնասիրութիւն մը հրատարակելով շնորհակալութեամբ, եւ չեղած ատենն ալ չփնտռելով:

Եւրաթաթերթն ալ չի կրնար հանդէսին դերը կատարել. իր կոչումն ու պարտաւորութիւնները գործ չունին երկարաշունչ գործերու եւ ուսումնասիրութեանց հետ: Կերպով մը՝ լրագրին խտացումը պէտք է ըլլայ, աւելի խնամուած, աւելի կոկիկ ու գեղեցիկ կալմութիւնը օրուան կեանքին պատմութեան: Տեսակ մը Նալքոն՝ որ օրաթերթի մը մէջ աճապարանքով եւ անփութութեամբ նկարուած իրերուն ձեւ պիտի տայ, թերութիւնները պիտի ամբողջացնէ, եւ զանոնք պիտի ներկայացնէ մեթոտիկ ու կատարեալ դասաւորութեամբ մը:

Իսկ հանդէսին պարտաւորութիւնները շատ աւելի մեծ են ու բազմազան: Մենք այդ պարտաւորութիւններէն մէկ հատը եւ ամէնէն զխաւորը միայն կը յիշենք հոս, — իր զարգացուցիչ տարր մը ըլլալու կոչումը, — որուն հաւատարիմ մնալ պիտի աշխատինք այնչա՛փ որչա՛փ որ կը ներեն մեր բազմաթիւ աշխատակիցներուն եռանդն ու մեր սեփական միջոցները:

Այս հանդէսը միմիայն գրականութեան սահմաններուն մէջ չպիտի պարփակուի. մենք պիտի ջանանք մարդկային ծանօթութեանց ընդլայնման նուիրուած բաց գիրք մը դարձնել զայն, ուր տարբեր զարգացում եւ մտքի տարբեր պահանջներ ունեցող մարդիկ հաւասարապէս գտնեն իրենց փնտռածը, եւ զայն հասկնան:

Ինչպէս կը տեսնուի, մեր ծրագիրը համեստ է, բայց կրկին այս գործին պահանջները ծանր են, եւ թող ներեն մեզի՝ եթէ երբեք բոլորովին անկոխ գետնի մը վրայ մեր փորձած այս առաջին քայլերը քիչ մը զեղնակոտ երեւան: Կատարելութիւնը ժամանակով, աստիճանական յառաջդիմութեամբ միայն ձեռք կը բերուի: Այս գրչի ասպարէզին մէջ մանաւանդ, աւելի լաւ է քայլ

առ քայլ, խնամով, աշխատութեամբ եւ յարատեւութեամբ կատարելութեան հասնիլ, քան ուռուցիկ ու սնամէջ յայտարարութիւններով առաջ նետուիլ եւ կէս ճամբան մնալ արհամարհուած ու ամօթահար:

Ա Ր Ա Մ Ա Ն Տ Ո Ն Ե Ա Ն

* * *

«Ծաղիկ»ի ներկայ հրատարակութիւնը ո՛ր եւ է նիւթական կամ բարոյական կապ չունի Պ. Միքայէլ Շամտանճեանի խմբագրութեամբ հրատարակուած նախորդ շրջանին հետ: Մենք առաջին օրէն տրամադրութիւն յայտնեցինք ձրի թերթ զրկելու այդ շրջանէն պահանջ ունեցող բաժանորդներու. Պ. Միքայէլ Շամտանճեան խոստացաւ մեզի ցոյց տալ իր տոմարները, որոնցմով միայն պիտի հասկնանք թէ իսկապէս որո՞նք են «Ծաղիկ»ի նախորդ շրջանէն իրաւունք ունեցողները: Մենք միշտ պատրաստ ենք անոնց պահանջը գոհացնելու, պայմանաւ որ իրենց իրաւունքը հաստատող ընկալագրերը զրկեն մեզի, եւ վեց ամսուան բաժանորդ արձանագրուին: Այդ կարգի բաժանորդներ իրենց վճարած բաժանեցնին փոխարէն թէ՛ «Ծաղիկ»ի ներկայ շրջանին վեցամսեայ 12 թիւերը պիտի ընդունին, եւ թէ նաեւ այնքա՛ն թիւ՝ որչափ որ կը պահանջէին նախորդ շրջանէն:

Բաժանորդագրութիւնները միշտ կանխիկ են:

Գաւառներու համար՝ տարեկան 54, վեցամսեայ՝ 27 դրուշ:

Պոլսոյ համար՝ տարեկան 45, վեցամսեայ՝ 23 դրուշ:


Զեռքէ՛ հատը երկու դրուշ:

«Ծաղիկ» պիտի հրատարակուի ամէն ամսոյ 10ին եւ 25ին:

Թերթին պատկանող ամէն կարգի գործառնութեանց, բաժանորդագրութեան, ծանուցումի, եւ այլնի համար զիմել մի՛ միայն հրատարակիչ Նշան-Պատկեան գրատան (Պոլիս, Էսկի Զապթիէ փողոց, թիւ 72), եւ անոր հետ բանակցիլ:

* * *

ԿԱՐՆԻՈՐ. — Բաժանորդներու ապահովութեան համար հարկ կը տեսնենք ծանուցանելու թէ «Ծաղիկ»ի բաժանորդագրութիւնը թիւի վրայ ըլլալով, եթէ ո՛ր եւ է պատճառաւ բաժանորդներ իրենց իրաւունքէն պակաս թիւ ստանան, Նշան-Պատկեան գրատունը ամբողջովին պիտի հատուցանէ իրենց վճար:



ԱՄԱՌ ԳԻՇԵՐ

Անհուն, խաղաղ, լուռ գիշերը անսոռուն
Կը բարբախտ մեծման մը մեջ վրստը.
Այն բարձրութեանց երազին մեջ կը սարսուն
Ոսկի աջեր, ծիր-կաթինը ձիւնեղէն:

Ու բընութիւնն անհուն, յրդի կիւնն յոգնած,
Կիշերային կ'ընկէ հանգիստն ապահով.
Բիրարբեղուն կեանքի սերները անանց —
Կը բողբոջին իր արգանդին մեջ, — լա՛յն բով:

Պարեզին մեջ շուշանները ձիւնաչանց
Կը խնկարկեն իրենց բուրմունքն զգիսից:
Հոն՝ ախոփեղ իր վէս հոգին բազմասանց՝
Երազողին քոյրսրեցե՛ք ա՛ն, մի ֆից:

Կայծոռիկ մը կ'ուրուագրծէ մութին մեջ
Ստուգութեան նուրբ շափողը լուսեղէն,
— Ի՜տաշի ճամբովն՝ յանդուզն ելեւեջ՝
Չոր խաւարին աշիները կը բաղեն:

Մըմնջագին հեւեր կ'երգեն մեղմօրէն
Ծառերուն սակ, ծաղիկներուն մեջ բուրոս,
Եւ բընութեան խանդաղասանքն համօրէն՝
Կը ծընծընայ բիր ձեւերով հրապուրոս:

Ընկողնանամ՝ յունայիին ֆողքաբոյր
ձիւղերուն սակ, բանաստեղծը վճահար,
Կը վերլուծէ իր հոգերը անհամբոյր,
Թրթուման մեջ իր ֆընարին բազմաշար:

Ու կ'օրհներգէ սարսըռագին շրթերով
Անպասմելի գեղեցկութիւնը կեանքին,
Ու ոսկերթիք աջեր վերէն անվրդով
Բանաստեղծին կը բարեւեն ժպտագին:

ԱՐՏԱՇԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ

ԿՐՕՆՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Ա.

Երկու բառեր, որոնց տակ պահոււրտած իմաստները այնքան անբաժան են իրարմէ, որ ժիւլ Սիմօն կրցաւ ըսել. «Ինչպէս կրօնք չկայ առանց տաճարի, նմանապէս ընտանիք չկայ, առանց ընտանեկան վառարանի սերտութեան (intimité)»:

Երկուքն ալ—կրօնքն ու Եկեղեցին—իրենց ծագումները ունին: Կրօնքին ստեղծումը կը կանխէ անշուշտ Եկեղեցիինը, որ իր կողմէն՝ Կրօնքին ստեղծումը ըլլալով հանդերձ, դարերու ընթացքին մէջ տարբեր անուններ առաւ, առանց՝ սակայն՝ իր ներքին կազմութեան մէջ ճարտարապետական մեծ ու հիմնական ձեւեր փոխելու: Մեհնանին ու Եկեղեցիին սեղանները զոհի ու քառուսթեան միեւնոյն բուրմունքը ծխեցին, հոգ չէր որ մէկը զիցական կեղծիքներու աստուածացումին նուիրեց ինքզինքը, եւ միւսը Մարգուն Որդիին:

Կրօնները իրենց ծագումին մէջ, իբրեւ արդիւնք անհատական կամ հաւաքական ըմբռումներու եւ երեւակայութեան, շատ աւելի բանաւոր, շատ աւելի անհրաժեշտ պէտքի մը գոհացում տալու կոչուած են: Անոնց ստեղծիչները զիտէին թէ ինչ են իրենց հոգեկան եւ զգայնական պէտքերը, եւ իրենց այդ գիտակցութիւնը դրգած է զիրենք, ժողովուրդին տալու ինչ որ անհրաժեշտ կը սեպէին իրենք: Եւ այդ ծագումին մէջ կրօնները կը հասկցուէին ժամանակակից հաւատացեալներէն որչափ կարելի էր հասկնալ, որովհետեւ կրօններուն ինքզինքնին բացատրող լեզուն, եւ ժողովրդեան ներքին, հոգեկան պէտքերը թարգմանող լեզուն, միեւնոյն բառերը եւ միեւնոյն իմաստը ունէին իրենց մէջ:

Ոչ ոք կրնայ ըսել, թէ բառերը ճշգրտօրէն կրնան իրենց նախնական իմաստը պահել դարերու ընթացքին մէջ: Որչափ ատեն անոնք իբրեւ թարգման պիտի ծառայեն մարդոց մտաւոր կարողութեան, տենչանքներուն, գիտումներուն, ըմբռումներուն, յոյսերուն, երազներուն եւ հաւատալիքներուն, բառերը նոր գոյն, նոր երանգ պիտի զգենուն հետզհետէ անոնց մտաւոր զարգացման համեմատութեամբ, առանց իրենց արտաքին կազմութենէն, կամ իրենց morphologique յօրինուածքէն բան մը պակասեցնելու: «Բառերը գրամի կը նմանին. գործածուելով՝ հետզհետէ իրենց փայլը կ'աղօտի, եւ զրոշմը կը ջնջուի: Մեր այսօրուան բառարանները զմրած փոխարեքութիւններու հաւաքածոներ են մի-

այն» եւ ստուգաբանական գիտութիւնը՝ անկախ՝ բառերու եւ լեզուի օրըստօրէական գործածութենէն, երբ կը փնտռէ «խորհուրդին բոցը՝ բառերու մոխրակոյտին տակ թաղուած», իրական բարիք մը չի բերեր կրօններու այժմէական հաւատալիքներու սրբաբարութեան համար. կը մատնանչէ միայն հնութեան ըմբռնումը, գիտնական կալուածի մը մէջ ամփոփելով իր ապերախտ աշխատութիւնները, առանց համարձակելու Յկեղեցիէն ներս մտնել, Մեհեաններուն հրաժեշտ տալէ վերջ :

Անոնք որ կը հաւատան կամ հաւատալ կը փորձեն—անշուշտ իրենց բարոնել կրցած ձեւով եւ ուղղութեամբ— ա՛յլ կը մոռնան թէ այն բառերը, որոնք այսօր իրենց հաւատքը և իրենց կրօնքը կը թարգմանեն, տարբեր դարերու մէջ կրցած են թարգմանել հաւատք մը, որ իրենցը չէր, եւ կրօնք մը, որ հակառակ անունին նոյնութեան, չէր կրնար իրենց կրօնքը եղած ըլլալ :

Սօսի շատ բնական իրողութիւն մըն է ու պիտի մնայ, որովհետեւ, Միչէլ Պրէշլի բացատրութեամբ, «ժողովուրդը (բառերուն) օրուան բացատրութիւնը միայն կը ճանչնայ» : Օրուան ժողովուրդին համար, ի՞նչ փոյթ, թէ բառերը կը մաշին, ի՞նչ փոյթ, թէ կ'անհետին այն գաղափարները, զորս այդ բառերը կը բացատրէին» : կրօններու բաժնին մէջ հաստատուած բառերու այս իմաստափոխութիւնները այնչա՛փ յառաջ կ'երթան, որ «բանաստեղծական նրկարները կը փոխուին վերացումներու (abstraction)», եւ այդ յաջորդական զարգացումին կամ բառերու նշանակական աղքատացումին հետեւանքով կուգայ օր մը, երբ միեւնոյն կրօնին հեղինակն ու հետեւողները՝ հակառակ այդ միեւնոյն կրօնին ստեղծիչն ու պահպանողները ըլլայնուն, իրարու անձանօթ կը թուին ըլլալ, իբրեւ օտարներ, որոնք միեւնոյն լեզուն եւ միեւնոյն բառերը կը խօսին, առանց իրարմէ հասկցուելու :

Ի՞արեա մէջ տեսնուած զարգացումին հետ չզուգորդենք միայն բառերու իմաստափոխութեան գաղտնիքը : Միեւնոյն դարու եւ միեւնոյն ժամանակի անհատներուն զարգացման չափը տարբեր աստիճաններով կը ներկայանայ մեզի : Եւ ամէն անհատի մէջ չիչ որուած զառգադում իր առանձնայատուկ բառարանը ունի : Անոնք որոնք ինքնածին գաղափար մը կամ յարակարծական նորօրինակ մտածում մը կ'երկնեն ու կ'արտայայտեն, չեն կրնար այդ մտածումը ճիշդ ու ճիշդ իրենց պէս զգալու եւ հասկնալու իրենց ներքին կարողութիւնը փոխանցել ուրիշին : Ու մարդուն մէջ կը մնայ բան մը, որ ի՛րն է, անձեռնմխելի, անփոխանցելի վիճակ մը մտքի կամ հոգիի, որ անհատի մը մէջ միայն կրնայ ապրիլ : «Ինչ որ ի՛նչն ունի ուսումն (քոյնն) է և ներքին, անթարգմանելի

կը մնայ» : Ամէն անհատ իր խորհելու, զգալու, ըմբռնելու և զատելու կարողութեան համեմատութեամբ իմաստ կուտայ բառերուն : Ասոր համար է որ չենք զարմանար, երբ կը տեսնենք, որ նոյն իսկ քրիստոնէութեան մէջ, Յիսուսի քրիստոնէութիւնը տարբեր գոյներ կը ցուցադրէ Յովհաննէս Աւետարանիչի քրիստոնէութեան հանդէպ, եւ այս վերջինը՝ Ս. Պողոսի քրիստոնէութեան հետ իր բաղդատութեանը մէջ :

Բ.

Պ. Լ. Տիւկա՞ իր մէկ գեղեցիկ ուսումնասիրութեանը մէջ(*) նկատողութեան առնելով լեզուի եւ մտաւոր զարգացումի առնչութիւնները, գրեթէ ամենուրեք քուրակալբանութիւն կը տեսնէ՝ առաւել կամ նուազ համեմատութեամբ : Վերջապէս սա եկրակացութեան կը յանգի, թէ «ինչպէս կրօնքը կը տարփոխուի ծիսակառութեան, լեզուն եւս կը փոխուի թութակարանութեան» : Հեղինակին եղբակացութիւնը եղող այս հաստատութիւնը հիմ ունենալով, պիտի կրնանք ըսել, թէ Եկեղեցին եթէ մէկ կողմէն նպատեց կրօններու պահպանումին, միեւնոյն ժամանակ, ա՛ն իր ծիսական կազմակերպութիւններով— որովհետեւ չկայ Եկեղեցի, որ իր ծէսը չունենայ— քանզումը եղաւ բուն իսկ կրօնական ոգիին : Այդ քանդումին պատասխանատուութիւնը, սակայն, Եկեղեցին ընծայել, անիրաւութիւն մը պիտի ըլլար : Անոնց՝ զօրս դարերը կը շինեն կամ կը վերաշինեն, իբրեւ իրերու անընդմիջական եւ անհրաժեշտ հետեւանքը, պատասխանատու մը չենք կրնար մատնանշել : Խնձորենին խնձոր կը բուսցնէ իր ճիւղերուն վրայ : Յանցանք մը չէ ասի, ընդհակառակը մենք անիրաւ կ՛ամբաստանենք մարդը, որ խնձորենիին վրայ խնձոր միայն դնելուն կը սրտնեղի : Պատճառի եւ արդիւնքի միջեւ ա՛յնքան թաքուն առնչութիւններ կան, որոնց խելամտութեանը տակաւին անկարող կը զգանք ինքզինքնիս Եկեղեցին՝ կրօնական ոգիին քանզումը եղող տարրերը իր ծոցը հաւաքեց, որովհետեւ ինքն էր այն միակ հոյադամբան (mausolée), ուր պիտի ամփոփուէին կրօնական ոգիին եւ կրօնական հաւատալիքներուն դարաւոր աճիւնները : Այդ աճիւններու ամփոփումին պատասխանատուութիւնը միայն պիտի կրնանք վերագրել Եկեղեցիին, այն ալ ո՛չ եթէ իբրեւ յանցանք, այլ իբրեւ փառք մը, պահպանութեանը համար իր բոլոր հնութիւններուն, որոնց նուիրագրական դրոշմը մասամբ եղծուած ու մասամբ տարրորոշուած է, և որոնք այսօր իբրեւ հասարակ յղացումներ կը թուին մեզի :

(*) L. Dugas.—Le Psittacisme et la pensée symbolique,

Մենք Տիւկայի եղրակացութիւնը իրաւամբ շրջելով,—որովհետեւ նախ լեզուներն են որ կը ձեւադեղծուին եւ յետոյ կրօնները—պիտի ըսենք, թէ «ինչպէս լեզուն կը փոխուի թութակարանութեան, կրօնքը եւս կը տարփոխուի ծիսականութեան»: Կրօնական ոգին իր սկզբնական օրերուն համակ ներշնչող ոյժ մըն է, անկեղծութեամբ ու հոգեկան օծութիւնով լմուած խառնուրդ մը, ուրկէ բղխող սէրը, զտհողութիւններու աննկատ նուիրումը, հոգիները թրթռացնող յոյսերը, անկեալները բարձրացնող գերմարդկային պատրանքները, երբեք կեղծիք չեն բուրբուր: Չարմանալի կերպով պարզ է ափկա, եւ այդ մանկական պարզութիւնը իր հետ կը բերէ վիշտի եւ ուրախութեան այն ներդաշնակուած բանաստեղծութիւնը, որ շինող հանգամանքով մը կը ներկայանայ նոյն իսկ տղմաթաթաւ խիղճերուն, եւ զանոնք կ'առաջնորդէ փրկականւորող ապաշաւին:

Ո՛րչափ փափաքելի պիտի ըլլար որ կրօնի ոգին իր նախօրերու ազդողութիւնովը ներգործէր հոգիներուն: Բայց անկարելիին փափաքը զմեզ պիտի կրճէր շարունակ, եթէ այդ օրինակ տենչանք մը գար հաստատուն տեղ մը բռնել մեր մտքին մէջ: Բառերու եւ լեզուի միջոցաւ ապագային աւանդուած կրօնները, զիրենք աւանդող բառերուն եւ լեզուին հետ կը հիննան ընական օրէնքի մը համաձայն: Օրէ օր «դատարկ շրջանակներ» կը դառնան այդ բառերը, ճիշդ այն ձերունիներուն նման, որոնց մտքէն տարիները գողցած են անցեալին յիշողութիւնները, դատելու կարողութիւնները, եւ զգալու ու ներշնչելու հոգեկան շնորհները:

Բայց բառերը պարապ չեն կրնար մնալ, եւ մարդիկ կը լեցնեն անոնց պարապ՝ իրենց ըմբռնումին գոյները փոխ տալով անոնց: Կորսուած խորհրդանշանի մը տեղ պատկեր մը կը դնենք, վերացականին տեղ թանձրացեալը, անշօշափելիին տեղ՝ շօշափելին, եւ այսպէսով կը շարունակենք կեանք տալ բառերուն, լեզուական ու գաղափարական նորանոր կերպարանափոխութիւններով: Մեր այդ անճիգ աշխատութիւնները ապահովաբար զմեզ կը հեռացնեն կրօններու նախնական պարզ, միամիտ դաւանանքներէն, եւ դարերուն ծնցուցած նիւթապաշտ, մեքենական կնճառութիւնները անոնց տեղը կը բռնեն Եկեղեցիին մէջ, ուր կարկամած ու սքոլաւաստիկ աստուածաբանութիւնը կուգայ իր տրամաբանական հետեւութիւններուն խուզարկութեան փշուտ հունձքը հնձելու: Ան ճշմարտութիւնը չի փնտեր այլ եւս, իր հաւաքաբանութեան տրամաբանական ճշգրտութիւնը միայն կարելորութիւն ունի իրեն համար: Այս վայրկեանէն սկսեալ կը ծնի լէգէտնը այն մակարոյծ բառերուն, որոնք գաղափարին ու հաւատալիքին վրայ բուսած՝

կր ծծեն անոնց հիւթը, եւ զանոնք կր խեղդեն ի շահ իրենց ուռ-
ճացման: Եւ որովհետեւ «հաւատքը հրաժարում մըն է բանակա-
նութենէն եւ մտքին հպատակութիւնը օտար աղբեցութեան մը»,
բառերու դիցապաշտութենէն վարուած եկեղեցին այնուհետեւ կը
կատարէ դերը այն բամպակայ զաստիարակին, որ կը նմանի,
Մոնթէնի բառով, այն թոչուններուն, որոնք իրենց կտուցին ծայ-
րով հատիկներ կը վերցնեն եւ իրենց ձաղերուն կուտան, առանց
անոնցմէ համոտեսելու:

Գրքերու լեզուն՝ մաշումի այդ միեւնոյն մեքենականութիւ-
նով, տակաւ կը կորսնցնէ իր նախնական իսկատիպ նշանակու-
թիւնը: Այդ կորսուած նշանակութիւնը փնտռած ժամանակն է որ
մարդկութիւնը կ'իյնայ խոշոր նախապաշարումներու մէջ, քանի որ
այդ փնտռութիւն միջոցին մեծ մասով կորսուած են պարագաները,
որոնք ծնունդ տուին այդ գրքի լեզուին եւ բովանդակութեանը,
գործերը՝ որոնք անոր հեղինակին կրօնական ոգիէն ներշնչուած
էին, եւ միջավայրի ազդակները՝ որոնք այդ գրքին յղացումին մէջ
իրենց իրական ազդեցութիւնը գործածած էին: Այդ վարկապարզի
խուզարկութիւններուն մէջ, ուր չրթները միայն կը խօսին, առանց
սրտին մեծ ազդողութեանը, կրօնքը տեղի կուտայ բառերու շեղ-
ջակոյտին, որոնք մեզի ցոյց պիտի տան «իրական անկրօնութիւնը
բազմաթիւ կարծուած հաստատացեալներու»: Այսպիսիներուն համար
է անշուշտ, երբ Լօք կը գրէ. «Անոնք, որ բառեր միայն ունին ա-
ռանց գաղափարներու, կը նմանին անոնց, որոնք գրքերու վերնա-
զիրները միայն կը ճանչնան»:

Գ.

Կրօնական վարդապետութիւններու հետզհետէ մաշուած ու
եղծուած clichés-ները պէտք է վերանորոգել: Այդ վերանորոգու-
թիւնը տեղի ունեցած է կա՛մ նմանողներէ եւ կա՛մ խուժանին
ձեռքով: Արեւելք շատ աւելի կրօններու նմանութիւն մը ունե-
ցաւ իր մէջ, ատով՝ ամէնէն աւելի կրօնական քննադատներ պար-
գեւեց ամբողջ մարդկութեան: Որովհետեւ արեւելքի տաք արեւ-
ները, անապատները, հսկայ բարձունքները եւ անոնց մէջն ու
չուրջը բզզացող ժողովուրդները շատ շուտով կը մաշեցնէին իրենց
տրուած կրօնական այդ կաղապարները, իրենց ներքին ջերմու-
թեան եւ տենդոտ զգայնականութեան կրակներով:

Բայց մինչեւ ընծայացուներու երեւումը, խուժանը չէր կր-
նար անգործ մնալ. անոր յարածուն բաղձանքները, անոր բռնա-
բորբ երեւակայութիւնը չէր կրնար զոհանալ լերկ քարերու ցու-
ցադրութիւններով: Ուրեմն անիկա կրօններու ոսկորէ կոծղին վը-

րայ կը վորագրէր իր քանդակները, մերթ տրամաբանուած, ... մերթ երազուն, եւ կը թողուր որ իր ձեռակերտները՝ զոնէ ժամանակի մը համար՝ բռնէին բուն կրօնական ոգիին տեղը, մինչեւ որ յանդուգն ձեռք մը կոտրէր ոսկորը, անոր ճուծը երեւան բերելու համար:

Այդ ժողովրդական նիւթապաշտ ոգիին տիրականութեան շրջաններուն մէջ, կրօնքը տեղի կուտար այլ եւս, եւ Եկեղեցին իբրեւ ճշմարիտ աւանդապահը ժողովուրդներու կրօնական տարածմերթութիւններուն, կը բերէր խուժանին հագցնելու ինչ որ կրօնական պաշտամունք կամ ծէս կը յորջորջուէր սխալմամբ: Այդ պաշտամունքները կամ ծէսերը ի սկզբան շատ միամտութեամբ եւ շատ անկեղծութեամբ զարբնուած, հետզհետէ («կրկորսնցիկն իրենց նշանակութիւնը եւ կը նիւթականանան. ազօթքը մեքենականութիւն մը կ'ըլլայ, պաշտամունքը՝ արարողութիւն մը, բանաձեւերը՝ տեսակ մը կապալականութիւն (cabalisme), ուր բառերը իրենց ազդեցութիւնը կը գործեն, ո՛չ՝ իրենց երբեմնի բարոյական իմաստովը, այլ իրենց ձայնով ու յօդաւորութիւնովը: Նախկին դարերու մէջ կրօնքը խորհրդանշաններու պէտք չ'ունէր բռնաւ. անի նոր ոգի մըն է, կրակ մը, որ կը քալէ իր առջին զրօնուածները լափելով. անսահման է անիկա եւ ազատ: Յետոյ երբ մոլեռանդութիւնը կ'իյնայ, երբ խկատիպ ու պարզուկ հաւատքը կը մարի, մարդիկ կը սկսին սահմանել (définir), յերիւրել, մտազննել այն ամէնը, զորս նախկին հաւատացեալները հաւատքով ու սիրով ընդգրկած էին: Այդ օրը կը սկսի սկոլաստիկութիւնը, եւ այդ օրը կը սկսի անհաւատութիւնը»^(*):

Եւ այդ անհաւատութիւնը մտքի շատ բնական վիճակ մը կը դառնայ այլ եւս, քանի որ արդէն «թաքուն անհաւատութիւն մը կը տիրէ ամէն հոգիներու խորը», եւ քանի որ ամէն մարդ կրօնքի միեւնոյն բառերը պիտի գործածէ, առանց միեւնոյն հոգիին, միեւնոյն զգացումները, եւ միեւնոյն խորհրդագրացութիւնը ունենալու իր մէջ: Եւ այդ իրարախար հաւատութեամբութիւնը, որ օրէ օր պիտի տեսնուի Եկեղեցիին մէջ, թող զարմանք չպաշտօնէ մեզի, որչափ ատեն Եկեղեցին ինքն է որ այդ միեւնոյն բանաձեւերը կը դնէ՝ անխտիր՝ իւրաքանչիւրին բերնին մէջ, առանց կարենալ անոնց սրտերը ներդաշնակաւորելու կրօնքի միեւնոյն խարխախի վրայ:

Ռուսօ, իր «Էփի»ին մէջ, զաստիարակութեան մասին խօսած պահուն կ'ըսէ, թէ «բոլոր չարիքը անկէ առաջ կուգայ, օրովհետեւ

(*) Ռեյնան

մենք տղոց կր խօսինք անոնց մեզ հասկնալէն առաջ»։ Հասակաւոր մանուկներ են ժողովրդեան անհատները եկեղեցիներուն ծոցը, օրօրոցի մանուկներէն շատ աւելի խորամանկ, շատ աւելի կեղծելու տրամադիր, անոնց նման տգէտ՝ կրօններու հնութեան բառերը հասկնալու եւ զանոնք իւրացնելու համար։

Ամէն դարու կրօնք, եւ ամէն դարու եկեղեցի իրարու հետ լծորդուած պէտք է իրենց լեզուն ունենան, եւ հաւատացեալներու իւրաքանչիւրին լեզուն պէտք է յարմարի այդ կրօնական լեզունին։ Անհատական տարբերութիւնները ո՛չ միայն չպիտի մըտնեն կրօնքին, այլ սա համոզումը պիտի տան մեզի, թէ հասկցուած է կրօնքը, զինքը դաւանողներէն։ Առանց ասոր հաւատքը կեղծիք մը պիտի մնայ անհատներուն սրտին խորը, կրօնքը՝ չհասկցուած պատրուակ մը, եւ եկեղեցին՝ գերեզման մը, ուր մեր կրօնքին մաշուած մնացորդները պիտի տանինք թաղել, իւրաքանչիւր ոք ի՛ր հաշուոյն։

Ըսուած է, թէ «մեհեանին հասնելու համար, պէտք է նախ Ակրոպոլը մաքցիլ»։ Տեղն է որ մենք ալ ըսենք, եկեղեցի մտնելէ առաջ պէտք է նախ վեր ելլենք այն դերբուկներէն, որոնք չհասկցուած բառերու քարակոյտներով պատնիշուած են. որովհետեւ առանց այդ հոգեկան վերամբարձումին՝ եկեղեցին չպիտի կրնայ տալ մեզի այն վսեմ ներշնչումները, որոնց պէտք ունին մարդոց մխիթարութեան ծարաւի հոգիները։

ՄՈՒՇԵՂ, ՎԱՐԳԱՊԵՏ

ՀԱՅ ԳՐԱԳԷՏԻՆ ՆԻՒԹԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Յաջորդական շրջաններէ վերջ, հայ գրագէտին վիճակը տակաւին շատ ժպտալից երեւոյթ մը չի պարզեր։ Գրականութիւն մը ունինք, գրագէտի որոշ դասակարգեր ունինք, բայց դեռ չենք կրցած ապրեցնող հանգամանք մը տալ գ.չի ասպարէզին, որ գոնէ իր զժուարութեանց համեմատութեամբ պէտք է շահաբեր ըլլար։ Մեր աշխարհիկ գրականութեան ձեւաւորուիլը յիսուն տարուան գործ է, եւ դեռ հայ գրագէտը շատ խղճալի վիճակի մը մէջ կը գտնուի որչա՛փ նիւթապէս, այնչա՛փ ալ բարոյապէս։

Ինչ որ մենք ամաթէօսի գրականութիւնն ըսելով կը ճանչնանք, — եւ որ մեր յիսուն տարուան գրականութիւնն իսկ է, — ուրիշ բան չէ եղած՝ եթէ ոչ անարգ եւ անանուն շահագործումը

գրչի մարդոց՝ յրագրապետներու եւ հրատարակիչներու կողմէ: Երկար տարիներ՝ խեղճ հայ գրագէտը աշխատած է, յոգնած է, ծերացած է գրելով, եւ իր արտադրածը գացած ձրիաբար յանձնած է հրատարակչին կամ յրագրապետին՝ անխուսափելի հարկի մը պէս, շատ հեղ նոյն իսկ շնորհակալութիւն ալ յայտնելու բռնադատուելով:

Նախորդ սերունդներու բոլոր գրագէտներն ալ, մինչեւ անգամ ամէնէն նշանաւորները, այդ հարկը միայն մատուցած են ամբողջ կեանքերնուն մէջ, եւ իրր արուեստագէտի տենչ՝ ուրիշ բան չեն ունեցած, եթէ ոչ այն վաղանցուկ զոհունակութիւնը զոր աւարտած եւ հրատարակուած գործ մը կրնայ տալ մարդուս Ատկէ անդին՝ գրեթէ ոչինչ: Ամէնքն ալ թերթերու եւ հրատարակչական ձեռնարկներու բարոյական ու նիւթական բարձրացման աշխատած են, ամէնքն ալ իրենց աչքին լոյսը, իրենց մտքին ու կամօքին ոյժը վատնած են առատօրէն, առանց հաշուի, մի՛ միայն հրատարակչին ու յրագրապետին օգտին համար: Իրենց ապրուստէն կտրելով զիրքի ու յրագրի դրամ տուած են, իրենց հմտութիւնը աւելցուցած, իրենց ծանօթութեանց շրջանակը ընդլայնած են շարունակ, արտադրած են երբեմն նոյն իսկ իրենց հանգիստն ու գիշերուան քունը զոհելով, որպէս զի հրատարակիչն ու յրագրապետը քիչ մը աւելի յարգ ստանան, քիչ մը աւելի շահին:

Անշուշտ այդ աշխատութիւնը պարապը չէ գացած, եւ յաջորդող սերունդներ գիտցած են երախտագիտութեամբ յաւերժացնել ու սիրել իրենց անունը, բայց ի՛նչ օգուտ այդ կարգի ապաժամ գնահատութիւններէ: Արուեստագէտը, երբ մանաւանդ նիւթական ակնկալութիւններ չունի, չի կրնար մի՛ միայն ապագայ հոչակի մը համար աշխատիլ: Հռչակը պէտք է իր քայլերուն ընկերանայ, իր բարձրացումները թելադրէ, իր անկումն ու սպառումը մխիթարէ: Հայ գրագէտը սակայն այդ հոչակի՝ իրաւունքն ալ թողած է յրագրապետին ու հրատարակչին: Մասիսի հրատարակութեան առաջին երեսուն տարիներու ընթացքին՝ թերթը Իւթիւճեանի անունով միայն ճանչցուած եւ յիշատակուած է: Անհամար աշխատակիցներ, երբեմն նոյն իսկ գրչի անզուգական արուեստագէտներ, իրենց աշխատութեան բաժինը բերած են այդ թերթին, մինչեւ անգամ անգերազանցելի մնացած են անոր մէջ, բայց կրկին փառքը Իւթիւճեանին մնացած է, կրկին զայն միայն ցոյց տուած են ամբողջ տարիներ՝ իրր մարմնաւորումը Մասիսին: Մինչդեռ միւսները, — Օտեանի, Զօրայեանի, Միսաքեանի պէս մարդիկ, — իրր գրագէտ եւ հրապարակագիր ճանչցուելու բաղձն իսկ չեն ունեցած բարեկամներու եւ ծանօթներու շրջանակէ մը դուրս:

Ակներեւ է որ մի՛ միայն իր գործը աւարտած եւ հրատարակուած տեսնելու հաճութիւն համար աշխատած է հայ գրագէտը, հաճոյք մը՝ որմէ անբաժան կը մնայ անչուշտ օգտակար թելադրութիւններու շնորհիւ ձեռք բերուելիք բարոյական եւ իմացական արդիւնքներու ակնկալութիւնը: Անոնցմէ շատեր գրած են ժողովուրդին զարգացման նպաստելու խոփալով, բայց ամենքն ալ, ամէն բանէ առաջ աշխատած են նոյն ինքն հրատարակիչներու եւ լրագրագետներու օգտին ու բարելաւութեան համար, թերեւս առանց իսկ զգալու: Իսկ իրենք, անձնապէս գրեթէ ոչինչ շահած են, եւ կամ շահածնին տասն անգամ, հարիւր անգամ նուազ եղած է քան իրենց աշխատութեան շնորհիւ ուրիշներու շահածը: Մեր ոչ մէկ գրագէտը երբեք կրցած է Տէմիրճիպաշեանի չափ արտագրել: Անսահման ծով մը՝ իր գրական արտադրոյթը, այնչա՛փ բազմազան ու անչափելի: Վերջին քսան տարուան գրեթէ բոլոր գրական ձեռնարկներուն մասնակցած է, օգնած ամէնուն, դրած ամէն թերթի, բայց այդ արտադրութենէն ձեռք բերած նիւթական շահը՝ հասարակ երկաթագործի աշկերտի մը շահուն հետ անգամ չի կրնար համեմատուիլ:

Այսօր, ընդունինք որ մեր գրական ասպարէզը փոխանցման շրջանի մը մէջ մտած է: Գրչի արտադրութիւնը տակաւ ապրուստի յոյսեր կը ներշնչէ, եւ հրատարակիչ ու լրագրագետ տրամադրութիւն կը յայտնեն մտաւոր աշխատութեան յարգը քիչ մըն ալ դրամով գնահատելու: Բայց եղածը մեծ բան մը չէ. նոյն իսկ չպիտի արժէր զայն նկատողութեան առնել, եթէ երբեք աւելի լուսալից վաղորդայնի մը հաւանականութիւնը չներկայանար մեր մտքին: Յիսուն տարուան անցեալէ մը վերջ, հակառակ ամէն բանի, Հայ գրագէտին նիւթական վիճակը այսօր ալ սրտապնդիչ կողմ մը չունի, ինչպէս չէ ունեցած անցեալին մէջ: Այդ անցեալը քննեցինք այնպէս, ինչպէս ճանչցուցած են մեզի: Քննենք նաեւ ներկան՝ որու մասին աւելի հեշտիւ եւ աւելի մանրամասնութեամբ կրնանք խօսիլ, մեր յիշատակներուն եւ անձնական փորձառութեան վրայ հիմնուելով:

* * *

Հայ գրագէտը՝ այսօր այն ատեն միայն քիչ շատ դրամ կըրնայ շահիլ, երբ նոյն ատեն մնայուն խմբագրի պաշտօն մը ունի՝ եւ է թերթի մը մէջ:

Շատեր գաղափար չունին մնայուն խմբագիրներուն վրայ, որովհետեւ, ընդհանրապէս աղմուկէ խուսափող ու լռակեաց աշխատաւորներ են՝ որոնք անյայտ կը մնան ընդհանուրին՝ երբ մանաւանդ

հրապարակագրութիւն չեն ըներ, այսինքն իրենց յայտնի ստորագրութեամբ կամ ո՛ր եւ է ծածկանունով յօդուած չեն գրեր: Լրագրի մը բարոյական ազդեցութիւնը շատ բան չի պարտիր անոնց բայց այն օգուտը զոր կ'ունենան նիւթապէս, անգնահատելի է: Եթէ կարելի ըլլար լրագրի մը պարունակութիւնը հսկայ չղգենաւի մը նմանցնել, պէտք պիտի ըլլար որ մեքենայի դերը մնայուն խմբագրին տայինք: Շոգենաւին վրայ՝ մենք կը տեսնենք նաւապետը որ կը վարէ, նաւաստիները որոնք կը սպասարկեն. իր թըռոյղը, իր շօնիզն ու ծովուն վրայ թողած փրփրոտ յորձանքը մեր աչքը կ'առնեն, եւ մեր առաջին հիացումը կ'ազդուի դէպի այն մարդը որ այդ հսկայ զանգուածը կը հպատակեցնէ իր կամքին, ինչպէս նաեւ դէպի այն միւս մարդիկը՝ որոնք անոր կ'աջակցին: Նաւապետին եւ նաւաստիներուն վրայ կը խորհինք, ու մտքերնիս չենք բերեր չղգենաւին խորը թաղուած մեքենաները, որոնք եթէ գոյութիւն չունենային, նաւապետին ու նաւաստիներուն բոլոր ջանքերը գրկաչափ մը տեղ անգամ չպիտի կրնային առաջ տանիլ չղգենաւը: Այսպէս է նաեւ լրագրութեան համար: Մենք կը տեսնենք խմբագրապետը, կը տեսնենք տակաւին աշխատակիցները, անոնց անունը գիտենք, անոնց գրածները մեր աչքը կ'առնեն, բայց բնաւ չենք խորհիր մնայուն խմբագիրներուն վրայ, անոնց՝ որոնց վիճակուած է թերթին լուրի բաժինը լեցնելու գործը, Մանր ու ժամանակ պահանջող գործ մը՝ միօրինակ եւ անփոփոխելի:

Եթէ գրչի ասպարէզին նուիրուած մարդ մը կարենայ այդ տեսակ պաշտօն մը ընդունիլ եւ յարատեւել, — ինչ որ տարակուսելի է, — ամսական 400-800 դրուչի գումար մը կրնայ ապահովել՝ իր անունին, եւ իր ազդեցութեան համեմատութեամբ: Կարողութիւնը խնդիր չէ: Լրագրապետ մը՝ մարդու մը «ինչ կրնայ ընել»ը չի փնտտեր. կը խորհի թէ ներկայացողը «ինչ կրնայ բերել» իրեն, այսինքն՝ որոշ ազդեցութիւն մը եւ օգտաւէտ յարաբերութիւններունը՝ զորս կարենայ շահագործել յօգուտ թերթին:

Իսկ եթէ չի կրնար մնայուն խմբագրի պաշտօն մը սլահել, — արդէն գրագէտի մը տաղանդին գերեզմանը միայն կրնայ ըլլալ այդ տեսակ պաշտօն մը, — ան ատեն, գրչի մարդուն շահելիքը շատ աւելի աննշան գումարի մը կ'իջնէ:

Հոս՝ տեղն է որ մանրամասնութեանց մէջ մտնենք: Այսօր հինգ օրաթերթ ունինք, որոնց ամէնքն ալ կը վճարեն: Արեւելք՝ ամէն օր վճարուած խմբագրական մը ունի: Բիւզանդիոնի աշխատակիցներէն կարեւոր մաս մը վճարումով կը գրէ: Շարգիյէ կը վճարէ իր քաղաքական, ընկերային ու տնտեսական յօդուածներուն համար: Մանգումի՝ նոյնպէս: Վճարուած են նաեւ Սարիան.

դակի մէջ երեւցած բոլոր ծանօթ դրոշներու յօդուածները: Իսկ
չարաթաթերթերէն կը վճարեն Մասիս, Արեւելեան Մամուլ և Լոյս՝
որոշ աշխատակիցներու: Այս հաշուով գրչի մարդ մը տրամադրե-
լի ութ թերթ կ'ունենայ, որոնցմէ հինգ օրաթերթերը ամէն շաբ-
թու, եւ շաբաթաթերթերն ալ երկու շաբաթը անգամ մը կրնան
յօդուած մը գնել իրմէ: Բայց եթէ նոյն իսկ կարենայ ամէն շաբ-
թու կանոնաւորապէս վեց յօդուած արտադրել, անկարելի է որ
անոնց ամէնուն համար ալ յաճախորդ գտնէ: Մրցումը՝ թերթերու
յարաբերութիւնները այն աստիճանին հասցուցած է որ գրող մը՝
չատ շատ երկու թերթի կրնայ աշխատակցիլ: Պարզ մրցումէ ծա-
գում առած հակառակութիւններ միշտ կը սքօղուին գաղափարի
եւ համոզումի տարբերութեան պայքարներով: Եւ այդ պայքար-
ներն ալ այն աստիճան փոխանցիկ են՝ որ աշխատակիցները իս-
կոյն կ'ընդգրկեն զանոնք, կը գրեն անոնց վրայ, եւ իրենք ալ միւս
թերթին հետ կը ցրտանան ա'յնչափ, որչափ թերեւս չեն ցրտացած
նոյն ինքն հակառակորդ թերթերու վարիչները: Հետեւանք սա
կ'ըլլայ որ շահաստան մը կը պակսի, հոն ծախուելիք յօդուածը
ձեռքերին կը մնայ, եւ իրենց գրչին շնորհիւ ձեռք բերուելիք գու-
մարէն մաս մը կ'ոչնչանայ: Արեւելքէն վճարուած աշխատակից մը
այսօր չ'երթար Բիւզանդիոնի դուռը ափ առնել, ու փոխադարձա-
բարձ նոյնը նաեւ միւս օրաթերթերուն եւ հանդէսներուն համար:
Անոնցմէ մէկ քանին յաճախ մէկի տեղ երեք չորս թերթի հետ
հակառակութեան միեւնոյն գիծին վրայ կը գտնուին, եւ հետեւա-
բար՝ չեն ուզեր որ իրենց վճարուած աշխատակիցներուն անունը՝
հակառակորդ թերթերու մէջ ալ երեւայ: Պահանջումը անարդար
է անշուշտ, քանի որ աշխատակից մը անպատճառ պարտաւոր չէ
իր թերթին սէրերն ու ատելութիւնները ընդգրկելու, բայց գրողը
չի դիմադրեր ու կը համակերպի, մտածելով թէ միեւնոյն պահան-
ջումը ուրիշ թերթեր ալ պիտի ընեն իրմէ:

Այս հաշուով՝ գրչի մարդ մը շաբաթը հազիւ երկու կամ երեք
յօդուած պիտի կրնայ ծախել: Տեսնենք հիմայ թէ ինչ կը բերեն
այդ յօդուածները:

Օրաթերթերը՝ ընդհանրապէս դիւրատար յօդուածներ կը պա-
հանջեն, մասնաւորաբար հրապարակադրական յօդուածներ, աւելի՛
օրուան կեանքին եւ իրողութեանց նուիրուած, քան զուտ գրական
արտադրութիւններ: Այդ յօդուածներն ալ կը գնուին կէս ոսկիէն
մինչեւ մէկ մէճիտով, յաճախ աւելի ատան: Գրեթէ միեւնոյն
վճարման առարկայ կը դառնան նաեւ շաբաթաթերթերու գնած
յօդուածները, ըլլան պարզ հրապարակադրական գրուածքներ, ըլ-
լան զուտ գրական արտադրութիւններ: Ոտանաւորները ձրի են

ընդհանրապէս, շատ շատ տասը զրուշի վճարման կ'արժանանան : Բանաստեղծ մը միայն՝ որուն անունն ու արտադրութիւնը մասնաւոր հմայք մը ունին, եւ որ իր մշակած սեռին մէջ անհաւասարելի մնացած է, համեմատաւ զէս քարձր վարձատրութիւն մը կ'ընդունի իր աշխատուած կտորներուն համար :

Եթէ գրող մը յաջողեցաւ իր երկու յօդուածներէն մէկը կէս ոսկիի, միւսն ալ 20 կամ 25 զրուշի ծախել, պիտի ստանայ ուրեմն շաբաթական 70—80 զրուշի գումար մը՝ որ շատ հեռու է անշուշտ ապրուստ մը ապահովելէ : Նոյն իսկ եթէ երկու յօդուածներն ալ կէս կէս ոսկիի ծախէ, ստանալիք մէկ ոսկին դարձեալ չի բաւեր ապուստին : Անհրաժեշտաբար պէտք է որ զրականութենէն անկախ գործ մը, զբաղում մը ունենայ, ապրուստի խնդիրը կարգադրէ, եւ անկէ վերջ միայն արտադրէ այնչափ, որչափ կը ներն ժամանակն ու տրամադրութիւնը :

Վճարման դրութեան այս ընդհանրացումը սակայն, ուրիշ անպատեհութեանց ծնունդ տուած է : Կարելի է նոյն իսկ ըսել թէ զրականութեան բարգաւաճման տեսակէտով աւելի՛ վնասակար դարձած է քան օգտակար :

Քիչ շատ փնտուռած գրող մը, այսօր, — անշուշտ առանց հաշուի դնելու անոնք՝ որոնք զուտ իբր ամաթէօս կ'աշխատին եւ իրենց առաջարկուած ո՛ր եւ է վճարում չեն ընդունիր, — անպատճառ պիտի ուզէ զրամով ծախել իր յօդուածը, որչափ ալ քիչ ըլլայ պահանջածն ու ստանալիքը : Ի՞նչ ընէ լրագրագետ մը՝ երբ նիւթապէս ի վիճակի չէ իր թերթը ծայրէ ծայր վճարուած յօդուածներով լեցնելու : Կա՛մ բոլորովին ձրի յօդուածները պիտի փնտուէ, եւ կամ աժանները : Եւ հարկաւ աժանն ու ձրին այնպէս չեն ըլլար՝ ինչպէս են վճարուած յօդուածները :

Ատկէ՛ կարգ մը անշնորհք եւ անարժան յօդուածներ՝ որոնք հրապարակագրութեան ու զրականութեան անունով կը հրատարակուին հոս ու հոն, եւ որոնց տափակութեան մէջ շնորհքով յօդուածներու հմայքն ալ կը կորսուի կ'երթայ : Ատկէ՛ կարգ մը ոչնչութիւններ որոնք սրտաշարժ ընդունելութիւն մը կը գտնեն այս կամ այն թերթին կողմէ, ու կը փառաբանուին, կ'աստուածացուին իբր տաղանդաւոր զրագէտ, իբր մեծանուն հրապարակագիր :

Ճշմարիտ գրագէտին համար մշտակալ վնաս մըն է այդ ձրի յօդուածագիրներուն զոյութիւնը : Ո՛չ թէ միայն իրենց արտադրութեան խնդրանքը կը պակսի անոնց պատճառաւ, այլ զինն ալ

կիցնայ: Երբ ձրի գրողներ կան՝ ինչ պէտք կը մնայ վճարուած գրողներ փնտռելու, դրամ ծախսելու: Լեցուելիքը քանի մը սիւնակ տեղ է, կը մտածէ լրագրագետը, ո՞ն է լեցուցեր, միւսն է լեցուցեր, իմ ինչո՞ւս պէտք: կը բաւէ որ դրամս դուրս չելլէ սընտուկէս: Չէ՞ մի որ մէկուն ու միւսին արածովը ալ թերթին գինը նոյնը պիտի մնայ:

Դժբաղդարար՝ այսպէս մտածող լրագրագետներ ունինք տակաւին: Եւ եթէ անոնցմէ ոմանք նիւթական անձկութեան պատճառաւ այսպէս կը խորհին, կան նաեւ ուրիշներ՝ որոնք պարզ չահադիտութեան համար ընդգրկած են այդ մտածումը, զոր չեն վարանիր յայտնելու ներկայացող առաջին գրողին որ իր աշխատութեան ու տքնութեանց արդիւնքին հազիւ մէկ տասներորդը արժող փոխարինութիւն մը պահանջելու աներեսութիւնը կ'ուսենայ:

Եթէ այս պարագան ալ նկատի առնենք այն գժուարութեանց հետ՝ որոնց գրող մը կրնայ հանդիպիլ իր արտագրութեանց փոխարէնը հետապնդած միջոցին, պիտի ստիպուինք հետեւցնել թէ նոյն իսկ այն մէկ ոսկիի շահը՝ զոր մեր ներկայացուցած հաշուով գրող մը կրնար ձեռք բերել շարթճուան ընթացքին մէջ, անկարելի է ընդհանրացնել ամէն գրողի համար: Անոնցմէ հազիւ քանի մը առանձնաշնորհեալներ, բարեկամութեան եւ կամ անձնական ուրիշ կապերու շնորհիւ, պիտի կրնան իրենց յարգն ու նշանակութիւնը պահպանել, մինչդեռ միւսները շատ բան վրայ պիտի տան ըլլոր այդ նկատումներուն պատճառաւ:

Ինչ որ ալ ըլլայ սակայն, մեզի համար կարեւորը սա է որ հրատարակիչ ու գրող փոխադարձաբար կը զգան վճարելու եւ վճարուելու պէտքը, եւ թէ վճարման գրութիւնը կը սկսի արմատ բռնել ու ընդհանրանալ: Մենք դեռ հազիւ այս ընդհանրացման առաջին նախաքայլերը ողջունած ենք, բայց այդչափին իսկ ուրախալի երեւոյթ մըն է եւ կ'արժէ որ արձանագրուի: Իսկ միւս նկատումները, այդ ընդհանրացման պատճառաւ առաջ եկած անպատեհութիւնները՝ ատոնք կրնան անհետանալ ժամանակին հետ: Ծուռ ըմբռնումները, որչա՛փ ալ շահաւէտ երեւան, միշտ վիւսալի կը յանգին ու կը լքուին: Ատոնք ալ ծուռ ըմբռնումներ են միայն: պիտի տեսնն ա՛յնչափ՝ որչափ ատեն որ պէտք ըլլայ իրենց պատճառած վիւսալին յայտնութեան համար: Անկէ անդին ինքնին կը դայթին, կ'անհետանան:

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ



ՆԱԽՆԻ ԾՈՎԱՄԱՐՏԵՐԸ

ԽԱՅՐԷՏՏԻՆ ՊԱՐՊԱՐՈՍԱ ՓԱՇԱ

ԵՒ ԼԷԲԱՆԹԱՅԻ ՅԱՂԹՈՒԹԻՒՆԸ

Ա.—Ծովահեկուրեան նշանակուրիւնը.—Բրուսիոն գաւակները.—Փայ-
լուն սկզբնաւորութիւն եւ փառաւոր հարստութիւններ.— Ա.
ուաշին գերութիւն.—Մեհլու Շիկամօրուսները կը միանան.
—Նարոյիի ցուխանուրը.— Կասաղի նուխաստարս մը
եւ յաղրական վերադարձ:

Նաւային հսկայ ճակատամարտները որոնք կը մղուին Բօրթ
Արթուրի շուրջը, առիթ կը դառնան վերյուշելու նախնի ծովա-
մարտերը, որոնք փայտեայ նաւերով եւ շատ աւելի աննշան դէն-
քերով մղուած ըլլալնուն համար այսօրու աններէն նուազ կատաղի
ու վճռական չեն եղած: Այդ երբեմնի ծովամարտերուն մէջ, նշա-
նաւորագոյններէն մէկը մնացած է Լէբանթայի համբաւաւոր յաղ-
թութիւնը, որ Օսմանցի ծովակալի մը՝ Սայրէտտին Պարպարոսա
փաշայի անունը անմահացուցած է, հա մէկ օրէն միւսը աշխարհի
առաջնակարգ նաւային տէրութիւնը դարձուցած Թուրքիան: Այն
պահուն ուր Օսմանեան հոյաչէն նաւատորմիդը փառաւոր մուտքով
մը եկած հաստատուած է մայրաքաղաքին ջուրերուն մէջ, իբր
ապացոյց մը զինուորական ու նաւային այն հսկայ զօրութեան զոր
Թուրքիա ձեռք բերած է շնորհիւ Վեհ՝ Սուլթանին, տեղն է որ
լայն գիծերու մէջ արձանագրենք անդեալին այդ մեծ յաղթանակը
որ Թուրքիոյ նաւային պատմութեան ամէնէն հոյակապ էջերէն
մէկը կը կազմէ (*):

* * *

Միջազգային օրէնքը այսօր կ'արգիլէ ծովահէնութիւնը՝ պա-
տերազմներու միջոցին: Վերջին ձուսեւճաբոնական պատերազմին
մէջ, նոյն իսկ Ռուսիոյ կազմած կամաւոր նաւատորմին գրաւում-
ները ապօրինի նկատուեցան, եւ Ռուսիա՝ հանդիսաւոր խոստում
տուաւ այսուհետեւ մի՛ միայն կայսրութեան կանոնաւոր զրահա-
ւորներուն յանձնել օտար նաւերու քննութեան գործը:

(*) Այս յօդուածին հիմ կազմող տեղեկութիւնները քաղուած
են ծովակալ Ժիւսիէն տը լա Կոալիէտի մէկ ընդարձակ ուսում-
նասիրութենէն.— Les vieux Amiraux. «Revue des deux mondes»,
Année 1885, Tome LXXI.

Ծովահէնութեան վրայ դրուած այս արգելքը սակայն, մօտ ժամանակներու գործ է: Անկէ առաջ, ծովահէնութիւնը՝ պատե-
րազմիկ ժողովուրդներու գլխաւոր յոյսերէն մէկը կը կազմէր, եւ
կը պատահէր շատ անգամ որ կռուի բռնուած ազգ մը թշնամիին
կանոնաւոր նաւատորմէն այնքան վնաս չէր տեսներ, որքան այն
յանդուգն նաւազներէն՝ որոնք նաւու մը գլուխը անցնելով կը
փճացնէին իր առեւտրական, նոյն իսկ պատերազմական նաւերը,
վաճառականութիւնը կ'արդիւէին, ու սովի կը մատնէին իր երկիրը:

Աւէն նաւապետ՝ իր երկրին կառավարութենէն կրնար արտօ-
նազիր ստանալ, եւ մի՛ միայն այդ արտօնազրին զօրութեամբ զար-
նել, փճացնել եւ կամ զրաւել թշնամիին զրօշով իր զէմը կլող
ամէն նաւ, պայմանաւ որ զրաւած իրեզնէներէն իր որոշ բաժինը
առնելով, մնացեալը յանձնէր այն կառավարութեան՝ որուն զրօշը
կը կրէր:

Խայրէտտին Պարպարոսա, — իր բուն անունով Բիլլիբի, — այդ շըր-
ջանին ծնունդն է, եւ նոյն ատեն ամէնէն անուանի զիւցազուն-
ներէն մէկը: Օսմանեան կայսրութեան ծառայութեան մտնելէ եւ
իր արքունի ծովակալ կանոնաւոր նաւատորմի մը գլուխը անց-
նելէ առաջ, երկար տարիներ ծովասպատակութիւն ըրած է: Ինք
ու իր եղբայրը՝ Օրուզ, իրենց յանդգնութեամբ, իրենց քաջու-
թեամբ ու հայրենասիրութեամբ, թշնամի ազգերու սարսափը զար-
ձած են, եւ շահած անուն մը՝ որ անհաւասարելի մնացած է իրենց
ժամանակուան մէջ:

Իրենց հայրը՝ Եագուպ, Բուսէլիցի զինուոր մըն էր, որ Մի-
տիլիի գրաւումէն վերջ(*) այդ կղզին հաստատուած էր իրր բրուտ:
Անոր մահուան միջոցին երկուքն ալ կրնային ինքզինքնին կառա-
վարել: Խնդիրը ասպարէզի մը ընտրութեան վրայ էր միայն, եւ
այդ հրաշալի կղզիին մէջ, շրջապատուած գետալիլի ու գրաւիչ
ծովով մը, որուն վայրի շունչը զրաւած էր զիրենք, ուրիշ ի՞նչ
ասպարէզ պիտի կրնային ընտրել: Ծովուն զաւակներն էին եր-
կուքն ալ, անոր օրօրովը մեծցած, անոր սէրովը լիցուած: Առանց
վարանելու, ծովահէնութիւնը ընտրեցին իրենց ասպարէզ:

Օրուզ որ անգրասիկն էր, իր եղբորմէն առաջ նաւու մը տի-
րացաւ եւ Գարամանիոյ ծովեզերքը իջնելով սկսաւ թշնամի ազ-
գերու նաւերուն վրայ յարձակիլ: Բայց ծովը լիցուն էր Հոողօսի
ասպետներուն պատկանող նաւերով, որոնք վերջապէս յաջողեցան
զինքը գերի վարել, եւ իր ահարկու ոյժին պատճառաւ լաւ մը

(*) Սուլթան Մէհմէտ Բ-ի կողմէ՝ ձենովայւոց եւ Հոողօսի
ասպետներուն վրայ տարուած չազմութեամբ մը, 1457ին:

կաշկանդելով ցոկանաւի մը մէջ նետեցին: Յոկանաւը սակայն, Սաթալիոյ ծոցին բերանը՝ Քասթէլ-Ռոսօ կղզիին մօտ՝ փոթորկի բռնուելով վտանգուեցաւ, եւ Օրուզ, նաւուն մէջ տիրող խուճապէն օգտուելով զինքը կաշկանդող կապերը փրցուց ու լողալով ծովեզերք հասաւ: Սաթալիայէն անցաւ Եգիպտոս եւ յաջողեցաւ իբր նաւազ ընդունուիլ նաւու մը մէջ՝ զոր Սուտան Գարամանիա կը ղրկէր ատաղձ բերելու համար: Նաւը՝ կրկին յարձակում կրեց թշնամիներէն, եւ Օրուզ, երկրորդ անգամ ըլլալով, լողալով միայն կրցաւ աղատիլ եւ ինքզինքը ցամաք նետել:

Սուլթան Սէլիմ Ա.ի եղբայրը, Քորխուտ, Գարամանիոյ կուսակալն էր այդ միջոցին: Քորխուտ՝ չուտով հասկցաւ թէ Օրուզ առաջնակարգ նաւազ մը կրնայ ըլլալ, եւ իզմիրի Քատիին հրամայեց որ անմիջապէս ծովասպատակի նաւ մը կաղմակերպուելով անոր հրամանատարութեան յանձնուի: Այդ տեսակ նաւու մը սպառազինութիւնը մեծ ծախքերու կը կարօտէր, հետեւաբար՝ բացարձակապէս վտանջելի մարդոց միայն կրնար յանձնուիլ: Օրուզ, նաւու մը տիրանալուն պէս, իսկոյն բաց ծովը ելաւ, բայց այս անգամ զգուշացաւ յածիլ այն ջուրերուն մէջ՝ ուր Հոդոսի ասպետները հարիւր անգամ աւելի զօրաւոր նաւային ոյժեր կը պահէին, եւ ուր անխուսափելի փճացում մը միայն վերապահուած էր իրեն: Իր եւ թշնամի նաւերուն միջեւ ամբողջ Յոնիական ծովը պատուար դարձնելէ վերջ միայն սկսաւ գործի, եւ ձեռք ձգեց երկու նաւեր՝ որոնք շատ թանկագին բեռ մը կը պարունակէին: Յետոյ վերադարձաւ նէկրէթոնի ջուրերը եւ այդ կողմերն ալ բազմաթիւ նաւեր զարնելէ վերջ, անցաւ Եգիպտոս: Ամբողջ ձմեռը՝ Աղեքսանդրիոյ նաւահանգիստին մէջ անցուց:

Եագուպի միւս զաւակը՝ Քիզիր ալ իր եղբորը օրինակին հետեւած էր, եւ արդէն իսկ իր անունը նշանաւոր դարձուցած Միջերկրականի մէջ, ուր կ'ասպատակէր անընդհատ: Օրուզ՝ մտածեց իր ու եղբորը ոյժերը միացնելով շահակցիլ: Այդ մտածման գործադրութիւնը ահարկու զօրութիւն մը դարձուց զիրենք: Եւ սակայն, իրենց գլխուն կատարուած այդ ասպատակութիւնները որչափ ալ շահաբեր, միշտ վտանգաւոր պիտի մնային, եթէ երբեք, անձկութեան օրերու համար սպահով սպաստանարան մը չունենային: Այս պատճառաւ, նախապէս որոշեցին Ափրիկէի Մահմետական կուսակալութեան մը ծառայութեան մտնել, օգտուելու համար կարթագինէի նաւահանգիստէն որ իրենց գործողութեանց յարմարագոյն խարխիսը կրնար ըլլալ, ինչպէս նաեւ սքանչելի թաքստոց մը՝ ուր կրնային ապաստանիլ վտանգի պահուն:

Տակաւին իրենք Ափրիկէ չգացած, իրենց քաջութեան ու

յանդգնութեան համբաւը արդէն իսկ արձագանգ գտած էր հոն: Կուսակալը, կատարեալ սիրայօժարութեամբ ընդունեց իրենց առաջարկը: Երկու եղբայրները իսկոյն գործի սկսան: Ատկէ վերջ՝ բազզը երբեք չլքեց զիրենք, իրենց համբաւը օր ըստ օրէ մեծցաւ: «Երկու Շիկամօրուսները» (Պաուպուս), ինչպէս կ'անուանէին զիրենք, բոլոր թշնամի ազգերուն սարսափը դարձան: Ընդհանրապէս երկուքը մէկ կը յիշատակուէին, բայց իրենցմէ ամէնէն արժանին եւ ամէնէն յանդուգնը պզտիկն էր, Քիզիրը՝ որուն «Խայրէտօին» պատուարեր տիտղոսը շնորհուեցաւ, վարձատրելու համար այն անման քաջագործութիւնները զորս գլուխ կը հանէր ի փառս իսլամական հայրենիքին ու կրօնքին: Ընտանիքին համբաւին հիմնադիրը Օրուզն էր. ան հարթած էր դժուարութիւնները եւ Խայրէտօինի առջեւ փնտքի ձամբայ մը բացած: Յանդուգն արկածախնդիր մըն էր, երազներով ու ակնկալութիւններով լեցուած, անհաշիւ ու անխոհեմ: Իսկ Խայրէտօին, նոյնքան քաջ, նոյնքան յանդուգն ըլլալով հանգերձ, աւելի հաշուով ու խոհեմութեամբ կը գործէր, եւ Օրուզի պէս թոյլ չէր տար որ կիրքերը դատողութեան ձայնը խեղդեն եւ զինքը անել ու վտանգաւոր ձեռնարկութեանց մղեն: Այդ խոհեմութեան շնորհիւ միայն Խայրէտօին կրցաւ մինչեւ խոր ծերութեան հասնիլ, եւ իր անձն ու գործը չվտանգել, մինչդեռ Օրուզ՝ իր անհաշիւ եւ անկատ յանդրգնութեան պատճառաւ կանխահաս մահ մը ունեցաւ ծովու վըրայ՝ կռուի մը մէջ:

Համաձայնութիւն գոյանալէ վերջ, երկու եղբայրները զարնան ձամբայ ելան երեք նաւով: Այդ արշաւանքը անպտուղ մնալու սահմանուած չէր: Առաջին օրերուն մէջ իսկ նաւ մը կը նրշմարեն հեռուէն, առանց կարենալ հասկնալու թէ ո՞ր ազգին կը պատկանի եւ թէ ի՞նչ աստիճան զօրաւոր է: Թերեւս դիւրատար որս մըն է, զոր բազզը մեր ձեռք կը ձգէ, կը մտածէ Օրուզ, եւ ստագաստները պարզելով դէպի անձանօթ նաւը կ'ուղղուի: Խայրէտօին ալ իրեն կը հետեւի առանց ժամանակ կորսնցնելու, եւ մօտենալէն վերջ միայն կը հասկնայ թէ իրենց դէմը գտնուող նաւուլիի հզօր ցոկանաւն է, հսկայ եւ ամրաշէն նաւ մը՝ 300 նաւազով եւ քսանի չափ տարբեր ձեւով ու տրամագծով թնդանօթներով՝ որոնց սպառնալից բերանը իսկոյն իրենց վրայ կ'ուղղուի: Խայրէտօին կը զգայ թէ թշնամին իր թնդանօթներով շատ աւելի զօրաւոր է քան իրենց երեք նաւերը, բայց ա՛լ անգամ մը այդչափ յառաջանալէ վերջ չի կրնար ընկրկիլ եւ կռիւի նշանը կուտայ:

Յոկանաւը, զիրենք տեսնելուն պէս իր մէկ կողին բոլոր թըն-

դանօթներն ալ կ'արձակէ միանաղօյն Մուխի աւագ մը կը գրկէ մթնոլորտը, եւ երբ կը փարատի, ցականաւին մարդիկը զարմացմամբ կը տեսնեն որ իրենց արձակած ումթերէն ոչ մէկը մնասած է յարձակող նաւերուն: Շիկամօրուսներուն յարձակումը այնչա՛փ յուզած է զիրենք որ չեն կրցած աղէկ նշան առնել: Թնդանօթի նոր հարուածներ կ'արձակուին առանց արդիւնքի: Խայրէտօտինի մարդիկը ընդհանուր նետարձակութեամբ մը կը պատասխանեն: Եօթն անգամ յաջորդաբար կ'աշխատին ճանկերով նաւը կաշկանդել, բայց եօթն անգամուն ալ ետ կը մղուին: Գիշերը վրայ կը հասնի եւ այդ կատաղի կոխը կը զաղրի: Բայց Շիկամօրուսները չեն ուզեր որքը փախցնել իրենց ձեռքէն: Արշալոյսին նօրէն կը յարձակին, եւ այս անգամ յաջողութիւնը կը պսակէ իրենց եռանդն ու յանդգնութիւնը: Խայրէտօտին՝ սուր ի ձեռին ցականաւին մէջ կը ցատկէ, մարդիկը իրեն կը հետեւին, եւ նաւը կը գրաւուի քանի մը վայրկեան տեւող կռուէ մը վերջ:

Այդ փառաւոր ճակատամարտէն անմիջապէս ետքը, երկու եզբայրները առատ աւարով ու գերիներով կը վերադառնան Ափրիկէ: Հօն խանդավառ բնդունելութեամբ մը կը տօնուի այդ մեծ յաղթանակը որ ա՛լ աւելի նշանաւոր պիտի զարձնէր Խայրէտօտինի անունը, եւ պատճառ պիտի դառնար որ Թուրքիոյ ծառայութեան ընդունուելով՝ իբր ծովակալ ստանձնէ Օսմանեան նաւատորմին հրամանատարութիւնը:

Խայրէտօտինի կեանքին ամէնէն նշանակելի շրջանն է ատիկա զոր պիտի ներկայացնենք յաջորդով:

(Շարունակելի)

ՎԱՐՊԱՊԵՏԻՆ ԵՐԳԸ

Պարսֆն իր ոսկրոս բազուկներով
 Խնէց գրկեց զիս մայրենի.
 Մոռցի՛ր ըսիկ սէր ու գորով,
 Սիրեցդ միևն'կ քոյ արիւնի:

Ու կը փաշե՛մ ես իմ ուղիկ,
 Շախդներու մէջ փարդաքոյր,
 Երազներդ կը նուաղիկ,
 Ու կը քողո՛ւ զիս կեանքի հուր:

Ամայի՛ ե ֆաշած ճամբաս,
Ինձ համար չի՛ ծաղկիր զարուն,
Ու կը սպասեմ որ վաղահաս,
Մահը վերջ սայ իմ երգերուն:

Կարից վառած հրդեհն անշեջ,
Ի՛նչ կը շարի հոգիս, մայր իմ,
Բաղձանքները կ'եռան իմ մեջ,
Ու ես կ'այրիմ ու կը մարիմ:

Ումանք կ'երգեն ծաղկի մը ֆով,
Կամ կը թռչին կապոյտն վեր,
Ես կը թրջեմ կեանքս արցունքով,
Ու կը սանիս զիս խեղճ հովեր :

Բիւր երազներ ունի աշխարհ,
Ու բիւր արեւ սիրահոյս.
Այլ ծաղիկ մը չի՛ դողդողար,
Մրսիս ճամբուն վրաս իմ չոր:

Զիս կը մղեն ըսի հովեր,
Այլ չե՛ն սանիր իմ մանկութեան,
Կ'եղեմ խոպան ժայտերեկ վեր,
Ի՛նչ կի փառք ու Իողոթան:

Բաղձացի զո՛ւր մեկ օճախի,
Հիւղի մ'անկիւն, ցուրս մոխրի ֆով,
Հողե կանթեղ մ'որ նուաղի,
Ու զուակներս հրճուիս իմ ֆով:

Ու զսայ զիս մասունիս մեջ,
Յուրս մեկնութիւնն ուր կը դողար,
Երազներս հոն առիս վերջ,
Կանթեղի մը ֆով դաշկահար :

Ի՛նչե ֆովքս ըլլայիր դուն,
Իմ պահապան իբրեւ հրեշտակ,
Բազուկներովդ զողողոցուն,
Ամոհի՛ր ճակիս կրակ . . . :

Այս էր բաղդըս. մագերըս սեւ,
Առին կանուխ մոխրէն իր գոյն,
Ու կը դողան փայլերս քերտ,
Ցարի քեռին սակ ծանրագոյն :

Լցիք զաւաթն անուշ զինին,
Անոր վարդը տուիք նախսիս,
Հրդեհն անշեջ մօրս կարին,
Մարի փիջ մը, չի՛ շարիք գիս:

Անուշ երգերը ծիծառին,
Թող ուրիշին զարուն քերէն,
Մօրս անտներն ինձ կ'երկարին,
Մոռացումի սեւ անդունդին:

Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ

ՎԱՅԵԼԵՆՆ ՎԵՐԸ

Առանց ուզելու, անբզաշարս,
Թերեւս կուրօրէն,
Կարծես քե նուա՛ց կը սիրենք գիրար՝
Առջի օրերէն:

Անձնասուտքեան մեղկութիւններուն
Պահերն անկրկան,
Մրսիս մեջ, ըզեզ վայ՛յած ըրբայնուն
Պատրանքը կուրան:

Անկիւն մը փայլած կը դիտեմ քեզի
Մեքանադձօրէն,
Չանձնութիւնն է որ միայն կը խօսի,
Այգերուս մեջէն:

Արդեօք դուն ո՛րք կը նախընտրէիր,
Հեշտանքը մեղիին,
Թէ սիրոյս ցարտալ ու փրփրածիր
Անհունը մըքին:

Վասնզի հիմայ, ինչպէս կը տեսնես,
Առանց ուզելու,
Չիրար շատ նուա՛ց կը սիրենք կարծես,
Չեմ գիտեր ինչո՛ւ . . . :

Մ. Ա. ՊՈՐՍՍՄԵԱՆ

ՕՏԱՐ ԷԶԵՐ

ՄԱՐԴՈՒՍ Ո՞ՐԶԱՓ ՀՈՂ ՊԷՏԲ Է

Ա.

Քաղքէն՝ մեծ քոյրը այցելութեան եկած էր իր գիւղաբնակ կրտսեր քրոջ։ Մեծ քոյրը՝ քաղքին մէջ վաճառականի մը հետ առուսնացած էր, իսկ կրտսերը՝ գիւղին բնակիչներէն շինականի մը

հետ։ Երկու քոյրերը թէյ կը խմէին միասին ու կը խօսէին։ Մեծ քոյրը սկսաւ պարծենալ ու գովել քաղքի կեանքը։ Նկարագրեց թէ ի՛նչպէս աղատ ու մաքուր կեանք մը կ'անցընէր քաղքին մէջ, ի՛նչպէս կը շրջագայէր, ի՛նչպէս կը հագուեցրնէր իր զաւակները. պատմեց թէ անուշ րմպելիներ կը խմէ, քաղցրաւենիներ կ'ուտէ, թէ կառքով կամ հետիոտն կը շրջի, կը գրօս. նու եւ թատրոն կ'երթայ։

Կրտսեր քոյրը՝ վշտացաւ։ Ան ալ իր կարգին վաճառականի կեանքը նուաստացուց, եւ սկսաւ գեղջկական կեանքը փառաբանել։



Լ. ԹՈՒԼՍՅՈՅԻ

— Իմ կեանքս քուկինիդ հետ չեմ փոխեր, ըսաւ. թէեւ մեր օրերը անգոյն կ'անցնին, բայց քաշուելու բան չունինք։ Իրաւ է, դուք աւելի մաքուր կ'ապրիք, բայց ծայրայեղութեանց ենթակայ էք. կա՛մ շատ կը շահիք, կամ բոլորովին կը սնանկանաք։ Առակը կ'ըսէ թէ հարստանալն ու աղքատանալը եղբայր են։ Կը պատահի որ այսօրուան հարուստը վաղը՝ պատուհաններու տոջեւ կը մուրայ։ Իսկ մեր գիւղական կեանքը աւելի հաստատուն է. գիւղացիին կաշին հաստ է. թէեւ հարուստ չենք, բայց կուշտ ենք։

— Կո՛ւշտս ալ որն է, պատասխանեց մեծ քոյրը, խոզերն ու հորթերն ալ կուշտ կ'ըլլան. հոս ոչ մաքրութիւն կ'այ, ոչ ալ շքանորհքով կեանք. թող մարդ ուզածին չափ չարչարուի. հոս աղբի

մէջ կ'ապրիք, աղբի մէջ կը մեռնիք. ձեր զաւակներն ալ նոյնպէս :

— Ի՞նչ ընենք, վրայ տուաւ կրտսերը, մեր գործն է ատոր պատճառը. բայց այդ ամէնուն փոխարէն՝ ապրուստի հաստատ աղբիւրներ ունինք, ոչ մէկուն առջեւ զլուխ կը ծռենք, ոչ մէկ բանէ կը քաշուինք, Իսկ դուք, քաղքին մէջ ենթակայ էք այլ եւ այլ հրապոյրներու. այսօր լաւ կը թուին ատոնք, բայց վաղը կը փոխուին. օր մըն ալ կը տեսնես որ մարդդ հրապուրուած է կա՛մ թղթախաղէ, կա՛մ գինիէ, եւ կամ գողութիւն ընելու մղուած : Եւ ահա ամէն բան կը կորսուի կ'երթայ : Այս տեսակ զէպքեր չեն պատահիր :

Տանուտէր Պահումը՝ որ վառարանին մօտը նստած՝ ականջ կու տար երկու կիներու շաղակրատութեան,

— Ճիշտ է, մտածեց ինքնիրեն, մենք, գիւղացիներս, մեր մանկութեան օրերէն իսկ մայր հողին հետ գործ ունենալնուս, այդ կարգի լիմարութիւններ մտքերնէս անգամ չենք անցըներ : Հոս մէկ գէշ բան միայն կայ հողը քիչ է, եթէ ուղածիս չափ հող ունենայի, ա՛լ ոչ մէկ բանէ, նոյն իսկ սատանայէն անդամ չէի վախնար :

Կիները թէյերնին հատցուցին, տակաւին բաւական ժամանակ ալ առին տուին ու գացին սլառկեցան :

Սատանան՝ որ վառարանին հտին նստած, եւ ամէն բան լսած էր, ուրախացաւ որ գեղջուկին կինը՝ իր գովեստներով պարծենալու առիթ մը տուած էր ամուսնին : Պահում չէ՛ր ըսած որ եթէ ուղածին չափ հող ունենար՝ նոյն իսկ Սատանան չէր կրնար բան մը ընել իրեն :

— Լա՛ւ, մտածեց Սատանան, տեսնենք որերնի՛ս վրայ կ'ելլենք, ես շատ հող պիտի տամ քեզի, ու նորէն պիտի յաղթեմ :

Բ.

Այդ գիւղական կալքին մօտ կը բնակէր մեծահարուստ կին մը՝ որ 120 գեսետտին հող ունէր : Սկիզբները շատ խաղաղ կ'ապրէր գիւղացիներուն հետ եւ երբեք չէր վշտացներ զանոնք : Նոյն ատենները՝ նախկին զինուոր մը մտաւ անոր ծառայութեան մէջ, եւ սկսաւ զգիւղացիները տուգանքի ենթարկել : Պահում՝ որքան ալ կ'աչխատէր, կրկին չէր կրնար տուգանքէ ազատիլ. երբեմն իր կողմ տիկնոջ պարտէզը կը մտնէր, երբեմն ձին՝ անոր գարին կ'ուտէր, եւ կամ հորթը կը մտնէր այն մարգագետիններուն մէջ՝ որոնց վերակացու կարգուած էր նախկին զինուորը : Եւ Պահում՝ ամէն անգամուն ալ կը հարկադրուէր տուգանք վճարելու :

Ինքզ՛ մարդը քանի՛ տուգանքի կ'ենթարկուէր, այնքան կը

հայհոյէր տնեցիներուն եւ կամ կը ծեծէր զանոնք: Ամառը՝ այդ գործակատարին պատճառաւ, Պահոմ քանիցս պատժուեցաւ: Ատոր վրայ որոշեց անասունները տունը թողուլ: Իրաւ է, տունը գանձուող ամբողջ կերը պիտի սպառէին, բայց դոնէ վախու պատճառ չէր ունենար, եւ կրնար ապահով ըլլալ թէ ա՛լ չպիտի երթան զրացի կնոջ սլարտէզներուն եւ կամ մարգագետիններուն մէջ:

Չմեռը՝ լուր չըլեցաւ թէ տիկինը պիտի ծախէ իր հողերը եւ թէ գիւղէն դուրս բնակող կալուածատէր մը կը փափաքի գնել զանոնք: Գիւղացիք՝ այս լուրը առնելնուն պէս սկսան «ա՛խ» քաշել:

—Է՛հ, մտածեցին, եթէ այդ հողերը կալուածատէրին ձեռքը անցնին, գործ ունինք. այս մարդը ա՛լ աւելի տուգանքներ պիտի դնէ մեր վրայ. առանց այդ հողին՝ մենք չենք կրնար ապրիլ, ա՛մէնքս ալ անոր շուրջը կը բնակինք:

Գիւղացիք խմբովին տիկնոջ ներկայացան ու խնդրեցին որ հողերը կալուածատէրին չթողու, այլ իրենց ծախէ: Եւ որովհետեւ կը խոստանային աւելի վճարել, տիկինը համաձայնեցաւ: Գիւղացիք ջանացին խորհուրդ կազմել եւ խմբովին գնել հողերը. բայց մէկ երկու անգամ զուամարուեցան եւ չկրցան արդիւնքի մը յանդիլ: Սատանան խառնակութիւն կը ձգէր իրենց մէջ ու չէին կրնար համաձայնիլ: Ատոր վրայ, որոշեցին առանձին առանձին գրնել. ամէն մարդ՝ իր զրամին համեմատութեամբ հողի պիտի տրանար: Տիկինը այդ առաջարկն ալ ընդունեց:

Պահոմ՝ լսեց որ իր զրացին քսան զետիատին հող գնած է, կէսը կանխիկ վճարելով, եւ միւս կէսին համար ալ տարուան մը պայմանաժամ ընդունելով: Սկսաւ նահանձիլ:

— Բոլոր հողերը պիտի խլեն եւ ես ձեռքս պարսպ պիտի մընամ, մտածեց ինքնիրեն:

Յետոյ կնոջը հետ խորհուրդի նստաւ:

— Քանի որ ուրիշները կը գնեն՝ պէտք է մենք ալ տասը դետիատինի չափ հող գնենք, ըսաւ, ապա թէ ոչ չենք կրնար ապրիլ. արդէն գործակատարը տուգանքներով խեղդեց մեզ:

Մտածեցին թէ ինչպէ՞ս գնեն: Հարիւր բուրիի չափ խնայողութիւն ունէին, քուռակն ու մեղուներուն կէսը ծախեցին, իրենց գաւակր իբր մշակ գրաւ դրին, կտոր մը բան ալ քենեկալէն իփսա առին, և այդպէսով յաջողեցան զրամին կէսը հայթաիթել:

Պահոմ՝ դրամը ծոցը դրաւ, տասնորհինգ դետիատին հող ընտրեց, անտառակով միատին, եւ տիկնոջ ներկայանալով, սակարկեց ու գինը որոշեց: Յետոյ քաղաք գացին ու կալուածագիրը պատրաստեցին: Պահոմ կէս գինը վճարեց եւ մնացեալին համար ալ պարտական մնաց, երկու տարուան պայմանաժամով:

Այսպէսով՝ Պահով հողատէր դարձաւ։ Սերմեր ձեռք բերաւ, գնած հողին վրայ ցանեց, եւ հունձքը այնքան լաւ եղաւ որ մէկ տարուան մէջ կրցաւ թէ՛ տիկնոջ եւ թէ՛ քենեկալին պարտքերը վճարել։ Ա՛լ կալուածատէր դարձած էր։ Ինք իր հողը կը հերկէր, ինք իր հողին վրայ կը ցանէր, իր հողին խտտը կը քաղէր, իր հողին վրայ գոնուող արմատները կը քաղէր, իր հողին վրայ անասուն կը պահէր։ Երբ մշակելու համար դուրս կ'ելլէր, իր հողերուն ու մարգագետիններուն վրայ նայելով չէր կշտանար։ Խոտը ինչպէս միշտ՝ կրկին կը բուսնէր, բայց զայն պծնող ծագիկները տարբեր կ'երևալին իրեն։ Առաջ ալ այդ հողերուն մօտէն կ'անցնէր ու կը դիտէր զանոնք, հողը միշտ հող էր, բայց հիմայ բոլորովին ուրիշ բան մը դարձած էր։

Պ.

Պահով կ'ապրէր այդպէս, ու գոհ էր։ Ամէն բան կարգի կը մտնէր տակաւ։ Միայն՝ գիւղացիները սկսած էին ոտնձգութիւններ ընել իր հողերուն վրայ. անոնց անասունները կուգային իր մարգագետինները կը կոխտէին ու խոտերը կ'ուտէին։ Պահով նախ անուշութեամբ խնդրեց որ չընեն, բայց մտիկ չըրին. չատ անգամ, գիշերները, գիւղացիք իրենց ձիերը իր արտերուն մէջ կը ձգէին։ Սկիզբները դատարանի չգիմեց. միայն կը հսկէր եւ անասուն մը տեսնելուն պէս դուրս կը հանէր։ Սակայն ժամանակ անցնելով ձանձրացաւ եւ սկսաւ գատարանի գիմել։ Թէեւ կը զգար որ գիւղացիք իրենց կարօտութենէն կ'ընէին եւ ո՛չ թէ շարութեան համար, բայց վերջապէս, կը մտածէր ինքնիրեն, եթէ աս այսպէս շարունակուի, քիչ ատենէն բան չեն ձգեր, ամէնքն ալ կը հատցընեն. թող խրատուին։

Այսպէս, մէկն ու միւսը քանի մը անգամ տուգանքի ենթարկեց, Գիւղացիք ու գրկիցները ոխ պահեցին իրեն դէմ, եւ այս անգամ՝ սկսան դիտմամբ մըստել։ Անոնցմէ մէկը՝ գիշեր ատեն Պահովի անտառակը մտաւ եւ տասնի չափ լօրենիներու կեղեւը հանեց։ Պահով՝ անտառին մօտէն անցած միջոցին ձերմակ բաներ մը նշմարեց, մօտեցաւ, եւ գետինը ինկած կեղեւներն ու մերկ մերկ ցցուած կոճղերը տեսաւ։ Գոնէ անտառին ծայրերը գոնուածները կտրէր ու մէկը թողոր, անպիտանը դիտմամբ փճացուցեր է աս մէնքն ալ, մտածեց ինքնիրեն ու չարացաւ։

—Ա՛խ, բաւ, մէյ մը իմանայի թէ ընողը ո՛վ է, ես դիտեմ թէ ի՞նչ փորձանք կը բերէի գլխուն։

Ո՞վ կրնար ըլլալ, մտածեց, մտածեց եւ համոզման մը յանգեցաւ։

— Սիմոնէն զատ ո՞վ կրնայ ջրած ըլլալ, ըսաւ ինքնիրեն:

Գնաց Սիմոնի բակը, որպէս զի հետք մը գտնէ, բայց նչինչ գտաւ: Միայն՝ իրարու հայհոյեցին: Ատոր վրայ՝ Պահոմ բռնորովին համոզուեցաւ եւ գանգատեցաւ դատարանին: Սիմոն դատաստանի կանչուեցաւ, բայց դատաւորները, երկար ատեն խորհելէ վերջ, անպարտ արձակեցին զայն: Ապացոյց չկար:

Պահոմ աւելի սրտնեղելով, տանուտէրին ու դատաւորներուն հետ կռուեցաւ:

— Դուք գողեր կը պահէք, ըսաւ դատաւորներուն, եթէ զուք աղէկ մարդ ըլլայիք, գողերը չէիք արգարացներ:

Այսպէսով գէշ մարդ եղաւ թէ՛ իր զրացիներուն եւ թէ՛ դատաւորներուն հետ: Սկսան իրեն սպանալ: Թէեւ իր հողերուն մէջ ազատ կ'ապրէր, բայց աշխարհ նեղ կուգար իրեն:

Այդ ատենները լուր շրջեցաւ թէ գիւղացիներէն մաս մը ուրիշ հողերու վրայ պիտի անցնի:

— Շիտակը, մտածեց Պահոմ, ես բնաւ պէտք չունիմ իմ հողերէս հեռանալու. բայց սա ալ կայ որ իմ հողերս քիչ կուգան. շատ կը նեղուիմ հոս. ո՛ւր էր թէ մեր զրացիներէն մէկը կամ միւսը հեռանար երթար. անոր հողերը կը գնէի, ստացուածքս կ'ընդարձակուէր եւ ապրուստս կը լաւանար:

Իրիկուն մը, մինչդեռ դուռը նստած էր, ճամբորդ գիւղացի մը իր ասպնջականութիւնը խնդրեց: Գիւղացիին պանկելու տեղ յատկացուցին, կերակուր տուին, եւ հետը խօսքի բռնուեցան:

— Ո՛ւր ասանկ, հարցուց Պահոմ:

Գիւղացին ըսաւ թէ Վուկայի ստորոտէն կուգայ եւ թէ հոն մշակութեամբ կը զբաղի: Ու խօսք խօսքի վրայ, հասկցուց թէ ինչպէ՛ս ժողովուրդը նոր բնակութիւններ կը հաստատէ այդ կողմերը, պատմեց թէ իր հայրենակիցներէն մէկ քանին հոն հաստատուելով հասարակութեան անդամ գրուեցան եւ թէ մարդ զըլուխ տասը դեփատին հողաբաժին ստացան:

— Դալով հողին, յարեց հիւրը, այնքան պարարտ է որ ցանուած հաճարը ցորենի չափ կը բարձրանայ, ձին՝ մէջը կը կորսուի. խիտ ալ կը բուսնի, հինգ փունջով կրնաս խուրձ մը կազմել. գիւղացի մը բռնորովին աղքատ էր երբ մեզի եկաւ, հիմայ վեց ձի եւ երկու կով ունի:

Պահոմի սիրտը թնդաց: Քանի որ կարելի է աւելի լաւ ապրիլ, ինչո՞ւ հոս աղքատ ու քիչ հողով մնամ, մտածեց ինքնիրեն. հողս կը ծախեմ, կը ծախեմ նաեւ ունեցածս չունեցածս, եւ ձեռք բերած դրամովս հոն գործերս կարգի կը դնեմ, տուն տեղ կը հիմանեմ, Հոս, այս աստիճան նեղ պայմաններու մէջ, աշխատիլն իսկ

մեղք է. Միայն թէ, նախ մէյ մը հասկնամ թէ ո՛րչափ ճշմարիտ են զիւզացիին ըսածները:

Ա՛մառը՝ պատրաստուեցաւ ու ճամբայ ելաւ: Շողենաւով՝ Վոլկայի վրայէն Սամարա հասաւ, յետոյ չորս հարիւր վիւրսգ ալ հետիոտն քայելով, նշանակուած տեղը գտաւ: Ա՛մէն բան պատուածին պէս էր: Գիւզացիք ազատօրէն կ'ապրէին, ամէն մէկուն տասը դեսիատին հող տրուած էր, եւ ամէնքն ալ սիրով կ'ընդունէին իրենց հասարակութեան անդամակցիլ ուղղոյները: Տակաւին սա ալ կար որ դրամ ունեցողը՝ իր ստանալիչ հողաբաժինէն դուրս կրնար ուզածին չափ հող գնել՝ դեսիատինը երեք բուրլիով՝ եւ մշտնջենապէս աէր մնալ գնածին: Տրամադրելի հողը չափ ու սահման չունէր: Ուզածին չափ կրնար գնել:

Պահով՝ ամէն բան տեղն ի տեղօք հասկնալով, աշնան ղէմ տուն վերագարձաւ, շահով ծախեց իր հողերը, իր անասունները, մշակութեան յատուկ բոյր գործիքները, արձանագրութիւնը սըրբել տուաւ, ու գարնան՝ ընտանիքը առնելով նոր տեղերը գնաց:

Գ.

Այդ նոր տեղերուն մէջ, Պահով մեծ զիւղի մը հասարակութեան անդամ դրուեցաւ, ձերունիներուն հետ տեսուեցաւ, եւ անհրաժեշտ թուղթերը կարգի դրաւ: Աինքը եւ իր չորս հողիէ բաղկացեալ ընտանիքը սիրով ընդունեցին, հինգ հողիի համար այլ եւ այլ դաշտերու մէջ յիսուն դեսիատին հող տուին, բացի արօտատեղիէն: Պահով՝ իր գործերը կարգի գնելէ վերջ, սկսաւ անասուն պահել: Իր ընտանիքին իւրաքանչիւր անդամին բաժին ինկած հողը թէ՛ իր առջի ունեցածին երեք անգամն էր, եւ թէ՛ մանաւանդ շատ աւելի արգաւանդ: Կեանքն ալ՝ առաջինին հետ բաղդատմամբ՝ տան անգամ աւելի լաւ էր: Ուզածին չափ վարելահող եւ արօտաւայր ունէր: Իսկ անասուն՝ կրնար պահել այնչափ որչափ որ կրնար:

Սկիզբները՝ երբ պեռ նոր տեղաւորուած էր եւ իր գործերը կարգի դնելու զբաղած՝ այդ ամէնը շատ լաւ երեւցան Պահովին: Բայց անգամ մը որ հաստատուեցաւ, հողը կրկին քիչ թուեցաւ իրեն:

(Մնացեալը յաջորդ բունով)

Լ. ԹՈՒՍԹՈՍԻ

ՎՐԻՊԱԿ. — Զրդ էջին 27րդ տողին «նմանող» բառը կարդալ «ընծայացու» (initié). եւ 28րդ տողին «նմանութիւն» բառն ալ՝ «ձլարձակում»: — Նաեւ՝ 10րդ էջին 21րդ տողին «մոլեռանդութիւն» բառը («մտեռանդութիւն»):

ՄԱՏԱՆԻՆ

Ա.

Կնտոյեանները նոր ամուսնացած են, սիրաւէտ՝ գրեթէ երջանիկ ամուլ մը, որուն ներքին երանութիւնը տակաւին ոչ մէկ անօ համաձայնութիւն, ոչ մէկ կագ ու կոիւ վրդոված է: «Սրա-րու համար ստեղծուած էակներ»՝ կ'ըսեն զանոնք ճանչցողները: Միհրան Կնտոյեան՝ տակաւին հազիւ երեսունը մտած է, սիրուն ու կայտառ երիտասարդ մը, անզարգ ու միամիտ: Տասը տա-րիէ ի վեր կը պաշտօնավարէ վաճառատան մը մէջ, որուն տի-րոջ սիրելի դարձած է իր պարկեշտութեամբ: Ոչ իտէալ ու-նի, ո՛չ հարստութեան իղձ: Առած ամսականը կը բաւէ ապ-րուստին, ու կրկին զո՛հ է որ ամսէ ամիս կրնայ կտոր մը բան դնել մէկ կողմ:

Կինը, Չարուհի, իրմէ հինգ տարու պղտիկ, նոյնչափ անզարգ ու անիտէալ արարած մըն է, դեղեցիկ՝ բայց պչրասէր ու կամօտ: Երկուքն ալ համեստօրէն կահաւորուած պզտիկ սենեակի մը մէջն են, սեղանատան կիցը: Միհրան՝ առաջին անգամ ըլլալով ուշ եկած է այդ իրիկունը, եւ կինը՝ ուրախութեամբ չէ՛ որ զին-քը կ'ընդունի:

Միհրան.—(Որ կնոջը ներստուրեան պատճառը չի հասկը-ցած) Բարիրկուն, Չարուհի, ի՞նչ է, անհանգիստ ես:

ՉԱՐՈՒՀԻ.—(Առանց բարեւը առնելու) Ինչո՞ւ այսչափ ուշ մնացիր . . .

Միհրան.—Իրաւ է, ուշ է, բայց դորժս անանկ բերաւ, խու-շիկս . . .

ՉԱՐՈՒՀԻ.—Սուտ կը խօսիս կոր, գործդ պատճառ մի բռներ . . .

Միհրան.—(Չարմացած) Սո՛ւտ կը խօսիմ կո՛ր . . .

ՉԱՐՈՒՀԻ.—Ուրիշ տեղ էիր . . .

Միհրան.—(Ա՛յ անելի գարմացած) Ուրիշ տե՛ղ էի . . .

ՉԱՐՈՒՀԻ.—Հիմայ ալ ելեր զիս կը խաբես կոր . . .

Միհրան.—(Ապշած) Քեղ կը խաբեմ կո՛ր . . .

ՉԱՐՈՒՀԻ.—Սո՛, զիս կը խաբես կոր, ես գիտեմ, դուն վա-ճառատունը չէիր . . .

Միհրան.—Բայց Չարուհի . . . նօնօջս . . .

ՉԱՐՈՒՀԻ.—Չէ՛, չէ՛, ա՛յ քու նօնօջդ չեմ . . . դուն ուրիշ նօնօջ մը . . .

Միհրան.—Մի՛ ըսեր, խուչս, հաւատա՛ որ չէ . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Հասկցայ, ա՛լ զիս չես սիրեր կոր, (կը սկսի լայ),
ՄԻՀՐԱՆ.— (Ինքն այ լայու տրամադիր) Բայց Զարուհի՛, ա-
նո՛ւշս, մի տանջեր զիս, քեզի երդում ընեմ որ վաճառատունն
էի . . . արդէն աղէկ ալ եղաւ որ ուշ մնացի, չես գիտեր ի՛նչ զը-
տայ գետնէն . . . նայէ՛, նայէ՛, ինչ աղուոր փոթմէն է . . .

ԶԱՐՈՒՀԻ.— (Մատուրներուն մէջէն գողունի նայուածք մը նե-
տելով ամուսնին կողմը) Ը՛հը՛, ը՛հը՛, զիս չես սիրեր կոր . . .

ՄԻՀՐԱՆ.— Չէ՛ հոգիս, չէ՛ խուզիս, երդում ընեմ որ չէ՛ . . .
եկո՛ւր, եկուր նայէ՛ . . .

Զարուհի ամուսնին կը մօտենայ վերջ ի վերջոյ,
եւ անոր ձեռքը՝ ոսկի երիզներով նկարուն զրամապա-
նակ մը տեսնելով. կը խլէ իսկոյն

ՄԻՀՐԱՆ.— Կամաց, անո՛ւշս, մատս պիտի կոտրէիր . . . բեր
մէկտեղ նայինք . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Չէ՛, չեմ տար, իմս է . . .

ՄԻՀՐԱՆ.— Թող քուկդ ըլլայ, վէաս չունի, բայց չենք գիտեր
թէ ի՛նչ կայ մէջը . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Ես կը բանամ . . .

ՄԻՀՐԱՆ.— Չես կրնար . . . ես ժամէ մը աւելի աշխատեցայ
ու չկրցայ . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Նա՛, պիտի բանամ . . .

Քանի մը վայրկեան կ'աշխատի զրամապանակը
բանալու, բայց զուր տեղը մատները կը ցաւցնէ:

ՄԻՀՐԱՆ.— Տո՛ւր ըսի, նայիմ ինչո՛ւ չի բացուիր կոր . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Կլոր բան մը կայ մէջը . . . ոսկի ըլլալու է . . .
եթէ ոսկի ըլլայ իմս է . . . գլխարկ պիտի առնեմ . . . կօշիկս հին-
ցաւ . . . շրջագգեստս պիտի փոխեմ . . . նոր ելած վուալներէն պի-
տի գնեմ . . . ամառուան հովանոց մը կ'ուզեմ . . .

ՄԻՀՐԱՆ.— Առաջ մէյ մը նայինք թէ ի՛նչ է մէջինը, ետքն
ալ սալ մը կը վարձենք, ու զածներդ տուն բերելու համար . . .

Դրամապանակը կ'առնէ, քանի մը վայրկեան
ալ ինք կ'աշխատի, բայց չի կրնար բանալ:

ՄԻՀՐԱՆ.— Վա՛յ անպիտան, գաղտնի կղպանք մը ունի, բայց
ո՞ր կողմն է . . . Թօհա՛ֆ . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Չպիտի կրնաս բանալ, ինծի տուր . . .

ՄԻՀՐԱՆ.— Ի՛նչ պիտի ընես . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Պիտի պահեմ, ի՛նչ պիտի ընեմ . . . Թող չբացուի . . .

ՄԻՀՐԱՆ.— Դուն սա վարագոյրը գոցէ նայիմ . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Ինչո՛ւ:

ՄԻՀՐԱՆ.— Գոցէ ճանըմ, դէմի տունէն մեզ չտեսնան . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Բայց ի՞նչ պիտի ընես որ . . .

ՄԻՀՐԱՆ.— Դուք գոցէ՛, մկրատն ալ տուր, եւ կը տեսնաս:

ՉԱՐՈՒՀԻ.— Պիտի կտրե՞ս:

ՄԻՀՐԱՆ.— Հա՛րկաւ . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Մե՛ղք է, Միհրան, շատ աղուոր է . . . ուրիշի մը բանալ կու տանք . . . վարի քովերնիս երկաթագործ մը կայ, թե-րեւս գիտէ բանալուն կերպը . . .

ՄԻՀՐԱՆ.— Խե՛նթ ես, Չարուհի, կ'ուզես որ ամէն մարդ իմանա՞յ գետնէն վիռթմէն մը գտած ըլլալս . . . ես տէրը մէջտեղ ելլէ նէ՛ . . .

ՉԱՐՈՒՀԻ.— (Մկրատը տալով) Նա՛, առ կտրէ (վարագոյրը կը գոցէ):

Միհրան՝ դրամապանակին տակի կարը կը քա-
կէ, եւ սիկառի թուղթի մէջ պլլուած կլոր բան մը
կը հանէ դուրս:

ՉԱՐՈՒՀԻ.— (Ամուսնին վրայ խոյանալով) Տո՛ւր, տուր նա-
յիմ, իմս է . . .

ՄԻՀՐԱՆ.— Բայց կեցի՛ր . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Չէ՛, իմս է, կ'ուզեմ . . .

ՄԻՀՐԱՆ.— Ճանրմ աղէ՛կ, բայց անգամ մը նայինք թէ ի՞նչ է . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Չէ՛, չպիտի նայիս, ոսկիս է, իմս է, գլխարկ պի-
տի առնեմ . . . կօշիկս հինցաւ . . .

ՄԻՀՐԱՆ.— (Սրտնեղած) Է՛օ՛՛, չօճուխ ես տահա, Չարուհի,
աճեղէ՛ք ինչ է . . .

ՉԱՐՈՒՀԻ.— (Անհամբերութեամբ ոտքը գետնին զարնելով ու
քզկալով) Չէ՛, չը՛լլար, ոսկի է, իմս է . . . նոր վուալներէն պիտի
առնեմ . . . կապոյտները շատ աղուոր են . . .

ՄԻՀՐԱՆ.— Բայց ոսկի չէ . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Հէ՞ . . . ոսկի չէ՞ . . .

ՄԻՀՐԱՆ.— Այո . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Հապա ի՞նչ է . . .

ՄԻՀՐԱՆ.— Հանդարտ կեցի՛ր որ ըսեմ . . .

ՉԱՐՈՒՀԻ.— Ոսկի չէ՛ . . . անանկ է նէ քեզի ըլլայ . . . չեմ
ուզեր . . .

ՄԻՀՐԱՆ.— Շատ աղէկ, թող ինծի ըլլայ . . .

Թուղթը կը բանայ, եւ միակ աղամանդ մը կրող
էրիկմարդու մատանի մը կը հանէ մէջէն: Ոսկիին եւ
աղամանդին վառքը՝ չլացում կու տան կնոջը:

ՉԱՐՈՒՀԻ.— Ոսկի մատնի՛ մը . . . իմս է . . . տո՛ւր . . .

ՄԻՀՐԱՆ.— Բայց քուկդ ըլլայ չըսի՛ր . . .

ՉԱՐՈՒՀԻ.—Ես կատակ ըրի . . .
 ՄԻՀՐԱՆ.—Ի՞նչ կատակ . . . արդէն էրիկ մարդու մատնի է . . .
 քեզի չի վայլեր . . . ի՞նչ պիտի ընես . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Թո՛ղ ըլլայ, իմս է . . . պիտի պահեմ . . .
 ՄԻՀՐԱՆ.—Խուշիկս . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Չէ՛ իմս է . . .
 ՄԻՀՐԱՆ.—Անուշիկ Չարուհիս . . . էրիկ մարդու մատնի է . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Չէ՛ պիտի պահեմ . . .
 ՄԻՀՐԱՆ.—(կարճ կապելու համար) Ճանըմ թող քուկդ ըլլայ . . . հայտէ հագուէ . . . աս իրիկուն մօրս պիտի երթայինք ճաշի . . . ուշ չմնանք :

Բ.

Քառորդ ժամ վերջ, Չարուհի եւ Միհրան պարտտ են արդէն :

ՄԻՀՐԱՆ.—(Գառազանը ձեռքը՝ դուռը գոցելու վրայ) Պատու հանները աղէկ գոցեցիր . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Այո՛ :
 ՄԻՀՐԱՆ.—Երթա՛նք . . . մատնի՞ն ինչ ըրիր . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Ի՞նչ պիտի ընեմ, քովս է :
 ՄԻՀՐԱՆ.—Քո՞վդ է . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Այո՛, ձեռքի պայուսակիս մէջ, նա՛ . . .
 ՄԻՀՐԱՆ.—Հոս ձգենք, Չարուհի . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Ինչո՞ւ . . .
 ՄԻՀՐԱՆ.—Չեմ ուզիր որ աս ու ան իմանայ գետնէն մատնի մը գտած ըլլալս . . . գլխնուս փորձանք մը չգայ . . .
 Չարուհի դուրս կ'ելլէ առանց պատասխան տալու :

ՄԻՀՐԱՆ.—(Գուռը կը գոցէ եւ կը սկսի վազել՝ կնոջը հասնելու համար) Չարուհի՛, իս մտիկ ըրէ . . . աս մատնին ինծի տուր . . . կնիկները պօշ պօղաղ կ'ըլլան . . . բերնէդ բան մը կը փախցնես . . .
 ՉԱՐՈՒՀԻ.— (Առելի արագ քայլելով) Քալէ՛՛ ճանըմ . . . պօշ պօղազր դու՛ն ես . . .

ՄԻՀՐԱՆ.—Տո՛ւր կ'ըսեմ կոր . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—Քալէ՛, խե՛նթ, հիմայ կը պոռամ հա՛ . . .
 ՄԻՀՐԱՆ.—Ձիս մի՛ բարկացներ, Չարուհի՛, տո՛ւր կ'ըսեմ կոր քեզի . . .
 ՉԱՐՈՒՀԻ.—(Միշտ առելի շուտ քայլելով) Չպիտի տամ . . .
 ՄԻՀՐԱՆ.—(Կիճը հետապնդելով) Չարուհի՛, աղէկ չես ըներ կոր . . . հի՛մայ . . . կը հասկնամ . . . հի՛մայ խերք պիտի . . . (կը սկսի վազել) :

Քանի մը անցորդներ՝ որոնց արաակարգ թուած էր այդ հետապնդումը, իրեն կը հետեւին՝ վերջապէս՝ Միհրան կը հասնի կնոջը, եւ թեւէն բռնելով բոնի կը քաշէ կ'առնէ պայուսակը:

Միհրան. — (Բարկութեամբ) Սատկեցնելու է քեզի պէս կինը . . . սա՛ նայէ, ասչափ մարդիկ զլուխնիս ժողլեզիր . . .

ԶԱՐՈՒՀԻ. — (Լալագին շեղտով մը) Պայուսակա . . . պայուսակս . . .

Միհրան. — (Կռուկիք սեղմելով) Զարուհի՛, սո՛ւս եղիր կ'ըսեմ կոր քեզի . . . հի՛մայ . . .

ԶԱՐՈՒՀԻ. — (Կը սկսի պտտայ) Գո՛ղ . . . տո՛ւր պայուսակս . . . գո՛ղ . . . ոճրագործ . . .

Հետաքրքիրներու խումբը ստուարացած է: Քանի մը հոգի՝ Զարուհիի վերջին խօսքերուն վրայ Միհրանը իսկապէս գող մը կը կարծեն: Զեռքը դռնուած կնոջ պայուսակը ա՛լ աւելի կը զօրացնէ իրենց համոզումը:

Ա. ԱՆՅՈՐԴ. — Բռնեցէ՛ք, գող կայ . . .

Բ. ԱՆՅՈՐԴ. — Գող կայ, այո՛ . . . զարկէ՛ք . . .

Միհրան. — (Հեռանալու տրամայրութեամբ մը) Քալէ՛, Զարուհի . . . քալէ՛, մի՛ բարկա . . .

Ձի կրնար աւարտել: Կռուիի հարուած մը կ'իջնէ գլխուն վրայ: Կուզէ ետին դառնալ, բայց նոր հարուած մը կը ստանայ հակառակ կողմէն:

Միհրան. — Բայց . . . ինչո՞ւ կը զարնէ՛ք կոր . . . Ի՞նչ իրաւունք . . . ո՛ւֆ . . . ա՛խիս . . . (Գաւազանի հարուած մը կը ստանայ կրծքակին վրայ):

Ա. ԱՆՅՈՐԴ. — Գող է՛, զարկէ՛ք . . .

Բ. ԱՆՅՈՐԴ. — Զարկէ՛ք որ խելքը գլուխը կայ . . .

Գ. ԱՆՅՈՐԴ. — Խեղճ կինը պիտի մեռնէր վախէն . . . զարկէ՛ք մինչեւ որ սատկի . . .

Գաւազանի եւ կռուիի հարուածները կարկուտի պէս կ'իջնեն Միհրանի վրայ՝ որ զուր տեղը կը փորձէ խօսք հասկցներ:

Միհրան. — Բայց ես . . . ո՛ւֆ . . . կրնա . . . պայուսակը . . . այո . . . մի՛ զարնե՛ր պէ՛ . . . ո՛ւֆ . . . կրնա . . . սլա՛ . . . պա . . . լու . . . ա՛խիս թեւս . . .

Ա. ԱՆՅՈՐԴ. — Պայուսակը ձեռքն էր, ես տեսայ . . . զարկէ՛ք, գող է . . .

Բ. ԱՆՅՈՐԴ. — Գող է, սատկեցուցէ՛ք . . .

ՈՒՐԻՇ ԱՆՑՈՐԴՆԵՐ.—Գող է . . . մեռցնենք . . . թող երթայ
տէ սորվի . . .

Նոր հարուածներ կ'իջնեն Միհրանի վրայ: Դէմ-
քը՝ կռուփի եւ գաւազանի հարուածներէն կապուտ-
ցած է արդէն: Չարուհի՛ որ հազիւ քանի մը երկ-
վայրկեան տեւող այդ տեսարանը նոր ըմբռնած է,
մէջ կր մտնէ:

ՉԱՐՈՒՀԻ.—Մի՛ զարնէք . . . ի՞նչ կ'ընէք կոր . . . ամուս . . .

Ա. ԱՆՑՈՐԴ.—Մի՛ զթաք, տիկին, գողին արժանի պատիժը
աս է . . .

Բ. ԱՆՑՈՐԴ.—Այո՛, տիկին, թողէք որ պատժենք (կռուփի
փառաստոր հարուած մը կը տեղաւորէ Միհրանի ծոծրակին վրայ):

Գ. ԱՆՑՈՐԴ.—Չարկէ՛ք պէ՛, ի՞նչ կեցեր էք . . . նա՛, ասանկ
(Ոտքով ձեռքով կը զարնէ Միհրանի):

ՉԱՐՈՒՀԻ.—(Խելայեղ) Բայց գող չէ . . . պայուսակս . . . մատ-
նին . . . մի՛ զարնէք . . . չգողցաւ . . .

ՄԻՀՐԱՆ.—(Կնոջը վրայ խոյանալու փորձ մը ընելով) Ա՛խ
չո՛ւն, քեզի համար . . . վա՛յ քիթս . . .

Գաւազանի հարուած մը իջած է քիթին վրայ
որ կ'արիւնի առատօրէն:

Ա. ԱՆՑՈՐԴ.—Հիմայ ալ խեղճ կինը սպաննել կ'ուզէ կոր . . .
զարկէ՛ք . . .

Բ. ԱՆՑՈՐԴ.—Վրան գլուխը նայեցէ՛ք . . . զէնք չըլլայ . . .
աչուրներուն չեմ հաւնիր կոր . . .

ՉԱՐՈՒՀԻ.—(Միհրանին քիթէն վագող արիւնը տեսնելով) Ա՛խ . . .
ի՞նչ . . . կը . . . (կը նուաղի):

Քանի մը հոգի անոր քովը կը փութան: Ասդին
Միհրան ինք ալ յարձակողականի կը սկսի, եւ քանի
մը կռուփ կը փակցնէ ամէնէն մօտաւորներուն:
Միւսները ա՛լ աւելի կը կատղին:

Ա. ԱՆՑՈՐԴ.—Ա՛լ բնաւ մի՛ խնայէք, անպիտանը աչքս պի-
տի հանէր . . . մաղ ինաց . . .

Բ. ԱՆՑՈՐԴ.—(Միհրանի կոկորդը սեղմելով) Խեղդելու է,
խեղդելու է . . .

Գ. ԱՆՑՈՐԴ.—Աչքը հանենք . . .

Տփոցը կը շարունակուի՝ մինչեւ որ ոստիկաններ
կը հասնին եւ ամէնքը մէկ, Չարուհին ալ միասին՝
պահականոց կ'առաջնորդեն: Հոն միայն խնդիրը կը
հասկցուի, եւ ամէն մարդ ապշած կը մնայ: Ոմանք
կը խնդան՝ անիրաւ տեղը գող նկատուած եւ իբր

գոգ պատժուած Միհրանը զխտելով: Խեղճ երիտասար-
դին զէջքը կապտորակ ուռնցքներով ծածկուած է,
վրան գլուխը բզբոռած, եւ քիթէն հոտոզ արիւնով
ծածկուած: Չարուհի՛ խելագարի աչուրներով շուրջին-
ները կը գիտէ առանց բառ մը արտաբերելու: Ոտի-
կանները զուր տեղը կը փնտռեն խնդրին ծնունդ
տուող պայուսակը: Մեծկուռքի սահուն՝ վարպե-
տորդի քսակահատ մը թոցուցած էր զայն . . .

Գ.

Տունը՝ ուշ ատեն: Երկուքն ալ բան մը չեն դը-
րած բերաննին, եւ իր-սր կը մեղադրեն եղածին հա-
մար: Միհրան՝ ամէնէն աւելի վնասուած բլլալով
հանդերձ՝ կրկին անիրաւ. կ'ելլէ: Պահ մը՝ Չարուհի
ձեռքը ականջին կը տանի, եւ աղաղակ մը կ'արձակէ:

ԶԱՐՈՒՀԻ.—Օ՛ղս . . . օղիս մէկը գողցեր են . . . չկայ . . .


ՄԻՀՐԱՆ.— (Բնագղմամբ ձեռքը բաճկոնին գրպանը տանելով)

Ժամագոյցս . . . ոսկի ժամացոյցս ս'ւր է . . . ա՛խ անպիտանները, ա՛ն
ալ գողցեր են . . .

ԶԱՐՈՒՀԻ.—Օղս . . . օղս . . . կնքածօրս նուէրն էր . . .

ՄԻՀՐԱՆ.—Ժամացոյցս . . . հօրս յիշատակն էր . . .

Ա.Ր.Ա.Մ Ա.ՆՏՈՆԵԱՆ



Հեռեւեալը կարագեա Ոսկեանի առաջին ոսանաւորն է: Վաղա-
մեռիկ բանաստեղծը՝ ասանրվեց թարի առաջ աղբոք մտէն կ'անցընէ՛ր
քէ օր մը ճիւղ իրեն պիտի պատճառին այդ տղերը գորս ս'վ գիտէ ս'ր
աղջկան նուիրած է: Ինք ալ բասն զարուն սեսաւ, ինք ալ սիրոյ նա-
հասակ մը եղաւ. այսօր՝ անձրեւն ու հովերը իր գերեզմանին հողն ալ
հարթած են: Վաղը միւս օր քերես իր վտան ալ անյայտանայ:

Յ Ի Շ Ա Տ Ա Կ

Հագիւ քրասն զարուն սեսաւ վաղակցունկ
եւ մեռաւ նե, սիրոյ եղաւ նահասակ,
Անայի տեղ նկջեց, անգարդ եւ անշուք
Չորի մը մեջ, ցուրտ անձաղիկ հողի տակ:

Անձրեւի իջան, եւ հողն ի հող փրձացաւ,
Չրմեռ մ'անցաւ, զարուն սփռեց նոր վարդեր,
Յ այն գերեզման դիմեցի եւ սիրս ի ցաւ,
Փոսն անյայտ էր, անձրեւն ըզհողն էր հարթեր . . .

ԱՆՀԱԻԱՏԸ

(ԿՈՎԿԱՍՍԵԱՆ ԿԵԱՆՔԷ)

Ա.

Որոս շատ յաջող էր:

Էս չզգացի թէ ինչպէ՛ս անցաւ օրը, ինչպէ՛ս անցայ Մեծ—Առուն, որ մեր գիւղին դաշտերուն հեռաւոր սահմանն էր լեռը հեռու չէր: Որսով յափշտակուած էի, եւ ուրախ ես հրճուանքով կը դիտէի թէ ինչպէ՛ս լորամարզիները փռառլով կը բարձրանան շանս առջեւէն եւ հրացանի պայթիւնէն յետոյ՝ թպրտալով վար կ'իյնան: Ով որ որսորդ եղած է, ան միայն կը հասկնայ թէ որչա՛փ մեծ է այդ բոպէին հաճոյքը, երբ վիրաւոր թռչունը յուսահատ թափով մը վերջին անգամ շեշտակի դէպ ի վեր կը ձգուի, կարծես անհուշուածեան մէջ իր փրկութիւնը փնտռելով եւ անիծելով երկիրը, յետոյ հաւասարակշռութիւնը կորսնցուցած՝ անկանոն պտոյտներ կ'ընէ, թեւերը իրարու կը խառնուին ու կ'իյնայ խոտերու մէջ՝ կա՛մ ուժասպառ ու արիւնաքամ, կամ մեռած: Շունը ուրախ ստիւններով վրան կը վազէ, բերնովը կը վերցնէ ու կը բերէ: Եւ ինչ որ տարօրինակ է ու տխուր՝ որսը այնուհետեւ իր շահեկանութիւնն ու արժէքը կը կորսնցնէ: Կարծես գերագոյն վայելքի բոպէն՝ մի միայն զօրեղ ցնցման, զոհին մահուան պայքարի այն օրհասական բոպէն է, երբ տաք արիւն կը հոսի թռչունէն. ինչո՞ւ... է՛, վերջապէս գազանաւին բան մը կայ որսորդին քով, որ առիթը ներկայանալուն պէս երեւան կ'ելլէ: Այդ միեւնոյն զղացման հաճութիւնը չէ՞ր որ զիս գրաւած էր: Քանի՛ հատ սպաննեցի. խեղճ թռչունները իրարու վրայ զիջուած, գլխիկները՝ թոյլ, կտուցները՝ արիւնոտ, ինկած էին որսորդի պայուսակիս մէջ, եւ այդ ամէնուն վրայ կենդանի լորամարզի մը դեռ կը թպրտար՝ թափ տալով իր միակ ողջ մնացած թեւը:

Մութը իջաւ. իսկ ես շատ հեռու էի գիւղէն, պէտք էր շտապել վերադառնալ: Շունս ալ կ'երեւայ թէ այդպէս կը մտածէր. յոգնած էր, լեզուն կախ ձգած՝ կը հեւար եւ ինծի կը նայէր իր խելացի աչքերով. կարծես կը հարցնէր թէ՛՞ ժամանակ չէ՞ տուն վերադառնալու: Հանդարտ կը քալէի, այն ատեն միայն զգացի թէ ո՛րքան յոգնած եմ:

Օգոստոսի վերջն էր, երկինքը պարզ ու լուսափայլ, օդը մեղմ՝ գրեթէ զով, շուջս միապաղաղ լռութիւն մը կը տիրէր. միայն, երբեմն երբեմն ջլջլիկ մը արագ պտոյտ մը կը գործէր զլիսուս շուրս:

ջը, վայրկեան մը կ'աղմկէր լուսթիւնը ու կ'անցնէր: Գիչ մը աւելի անդին՝ մացառներու տակէն կը լսուէր ցաւոտ՝ եւ երկար ճոռոց մը եւ յետոյ կը մարէր. մանկութեանս միջոցին ինծի հաւտացուցած էին թէ օձի ճոռոցն է ատ, եւ թէ ակռան ցաւած միջոցին այդ անախորժ ձայնը կը հանէ: Կ'երեւայ թէ ատ էր պատճառը, որ կ'աշխատէի ձայնը չլսել: Խոտերն ու չորցած տերեւները հոս ու հոն մեղմիկ խշշոց մը կը հանէին, այնքան մեղմ, որքան կ'ըլլայ դաւ մը նիւթող երեխաներու փսփսուքը. ով գիտէ ինչ սողուն, ինչ ոզորմելի միջատ կը փորձէր իր տեղը փոխել, թաթեւրովը կ'երեբոցնէր խտը, կամ իրմէ հզօր միջատի մը ճանկը ինկած՝ կը տքար հեզիկ, Խաւարին քօղով ծածկուած եւ խուլ լուսթեան մէջ, կեանքը կը գործէր հզօր թափով. բնութիւնը երբեք քուն չունի:

Շունս կը վազէր առջեւէս. շշուկ մը լսելուն պէս վայրկեանի մը չափ կանգ կ'առնէր, ականջ կուտար ու շաղորութեամբ, յետոյ դառնալով ինծի կը նայէր հարցական եղանակով. բայց տեսնելով որ ես շարժում մը չեմ ընէր, կրկին կը շարունակէր իր ճամբան, առանց ձայն հանելու: Գիշերը բաւական յառաջացած էր արդէն, երբ ես գիւղին այգիներուն մօտեցայ. կենդանութիւն կար, երգ, ծիծաղ, խօսք, զրոյց. պահապանները շատ էին: Այսպէս է մեր կողմերը:

Հետուէն՝ կրակ կ'երեւար: Բոցը երբեմն կը մեծնար, երբեմն կը պզտիկնար, հազիւ թէ լուսաւորելով քանի մը մարդկային ուրուագծեր. կ'երեւայ թէ իրարու քով հաւաքուած այգեպաններ էին ու բան մը կ'եփէին: Սիրուն բան է կրակը՝ գիշեր ժամանակ, խուլ դաշտին մէջ, մանաւանդ երբ մարդ յոգնած է եւ կենդանի արարածի կարօտը կը զգայ: Ես ճամբաս չեղեցի ու շիտակ այդ կրակին կողմը դիմեցի:

— Բարի իրիկուն:

— Օ՛, Աստուծոյ բարին, ըսին նստողները. եկ՛ուր, եկ՛ուր զոքանչդ կը սիրէ կ'որ քեզ, հազիւ եփեցինք՝ վրայ հասար. նստէ՛, բաղդի գործ է:

Երեք հօգի էին, մեր գիւղացի երիտասարդներ. երեքն ալ կը ճանչնայի. մանկութեան խաղընկերներ էինք, ինչե՛ր որած էինք միասին. նոյն իսկ այս դաշտերուն մէջ: Կեանքը մեր ճամբաները զատեց — անոնք գիւղին մէջ մնալով շարունակեցին իրենց հայրերուն պարապուէնքը, խաղաղ, աշխատաւոր հողագործներ դարձան: Անոնք ամբողջ օրը այրող արեւին տակ, դաշտերուն, կայրուն մէջ աշխատելէ վերջ, հիմայ ալ ստիպուած էին անքուն մնալ: Գիշերային միայնութեան ձանձրոյթն ու քունը փախցնելու հա-

մար՛ մօտակայ այգիներէն իրարու մօտ հաւաքուած, կրակ շինած էին եւ փեղամներ կր խորովէին. գրաւիչ աշխատութիւն մըն էր. իւրաքանչիւրը փայտեայ ձողի մը ծայրը փեղամ մը ցցած կրակին վրայ դրած էր եւ այս ու այն կողմը կը դարձնէր, սպասելով որ եփուի. սրախօսութիւնները, գիւղացիներու յատուկ կոչտ, մերկ, բայց պատկերաւոր սրախօսութիւնները պակաս չէին: Ի՛նչ հրաշալի մեղ-ութիւն է, որ մայր երկրին կուրծքէն բզիսելով կը գրաւէ նրկրագործին ամբողջ էութիւնը եւ հնազանդութեան կնիքը կը դնէ այդ կոչտ գէմքերուն վրայ: Երկրագործը՝ ինքը մայր երկիրն է, համբերող եւ արտագրող, գիշեր ու ցերեկ աշխատող բնութիւնն է ան, կը մտածէի հօ, իմ վազեմի ընկերներս զիտելով:

—Շատ ուշ ես մնացեր, բօսաւ անոնցմէ մէկը, երբ ես արդէն տեղ բռնած էի կրակին առջեւ, կ'երեւայ թէ գործը յաջող էր:

—Հա՛, պատասխանեցի, որսս յաջող էր, լորամարգիները շատ առատ են:

—Օգոստոսին անոնք միշտ առատ կ'ըլլան. բամպակներն ալ հիմայ բարձր են, կորեկները հասած, լորամարգիի առատութեան ժամանակն է, վրայ բերաւ խօսակիցս, որ Սարգիս կը կոչուէր:

Յանկարծ, հրացանի ձայն մը լսուեցաւ մեր մօտէն. կողքիս դրած հրացանս առնելով վեր ցատկեցի. ընկերներս ծիծաղեցան:

—Նստէ՛, նստէ՛. տնաչէն, բան չկայ: «Անհաւատ» է, ամէն գիշեր մինչեւ որ մէկ երկու անգամ հրացանը չսպարպէ, չի հանս գրաստանար. այստեղ մօտիկը այգի ունի, ըսաւ Սարգիսը փէշս քաշելով որ նստիմ:

Ես հնազանդեցայ, քիչ մը պզտիկ ինկած, քիչ մը աւելկոտ. դժուարութեամբ կը կրծէի ինծի յանձնուած փեղամը: «Անհաւատ», —մեր գիւղին մէջ այսպէս կ'անուանէին Թուխիկենց Աթօն. ատիւկա գիտէի նոյն իսկ մանկութեանս ատենէն, բայց թէ ինչո՞ւ այդ տարօրինակ մականունը տուած էին իրեն, չէի գիտեր տակաւին միջեւ այդ օրը:

— Իսծի նայէ, Սարգիս, բի՛, ինչո՞ւ Աթօն անհաւատ կը կոչեն:

— Ինչու կը կոչեն, ո՞վ կրնայ խելք հասնել գիւղի գործերուն. կ'ըսեն վերջապէս. մէկը բսեր է, մի. աներն ալ կը կրկնեն. ինչո՞ւ անհաւատ ըլլայ. նորհքով քրիստոնեայ է, իդ-իէ ալ, քեզմէ ալ հաւատաւոր. անգամ մը բերաննիս ինկեր է ու կ'ըսենք. ինք ալ վարժուած ըլլալով չի նեղանար. բարի մարդ մըն է, միշտ իր ցանով, իր աշխատանքով զբաղած. միայն, երկար ատեն կայ որ տէրտէրին «Օրհնեա՛ տէր» չըսեր. ով գիտէ ինչո՞ւ համար ա՛լ ժամ ալ չերթար. մէկ խօսքով, կրօնքի վրայ շատ սէր չունի կարծեմ պահքն ալ կ'ուտէ, վերջացուց փսիսալով:

— Դե՛հ, ալ ատոր հաւատքը որն է, տնայէն, անհաւատ րսէ վերջացուր, բացագանչեց քովի ընկերը ծիծաղելով. ու դեռ չես ըսեր թէ կոռուզան ալ է:

— Իրա՛ւ, քաջ է, անվախ է, բայց ատոր մէջ ի՞նչ անհաւատութիւն կայ. մինակը քսան հողիի դէմ կը դնէ. իր այգիին մօտենալ չըլլար. մինչեւ հիմայ որո՞ւ հաւին զուր տեղը «քը՛շտ» ըրած է, որո՞ւն վնաս հասցուցած է:

— Քանի որ չես գիտեր, մի՛ խօսիր, վրայ բերաւ խօսակիցը, հարցուր իր հասակակիցներուն եւ անոնք քեզի կ'ըսեն թէ Թու-խիկնեց Աթօն երկտասարդութեան ժամանակը ինչե՛ր է ըրած:

— Թչնամիի խօսքեր են:

— Կանչենք թո՛ղ գայ, բիչ մը խօսինք, մէջ բերաւ երրորդը: Ես ալ ձայնակցեցայ այս առաջարկութեան:

— Ձի՛ գար, ըսին միւս երկուքը, այգին անտէր չի թողուր:

— Փորձեցէք, ինձրեցի ես:

— Աթօ՛ ապեր, հէ՛յ Աթօ ապե՛ր:

— Հէ՛յ, հէ՛յ, ձայն տուաւ հեռուէն:

— Եկուր, հոս եկու՛ր, փեղամ կեր, փեղա՛մ:

Պահ մը լռութիւն տիրեց:

— Շա՞տ էք, հարցուց Աթօ:

— Չորս հոգի ենք, չո՛րս:

— Կուգամ կոր, կուգամ:

Ամէնքս ալ ուրախացանք: Բիչ վերջը, Աթօ մէյ մըն ալ պարպեց հրացանը, կարծես բացակայութեանը ժամանակ այդ մէկ հատիկ պայթիւնին յանձնել ու դելով իր այգիին պահպանութիւնը, և յետո՛յ՝ հանդարտօրէն սուլելով՝ յայտնուեցաւ կրակին մօտը:

— Բարի իրիկունս, վա՛հ, աս ո՞վ է, ըսաւ դէպի իմ կողմս ծըռելով, որպէս զի լաւ տեսնէ դէմքս. տօ՛, ատ դո՛ւն ես, քնքուշիկ, բացագանչեց զիս ճանչնալով:

Քնքուշիկ րսելով՝ գիւղական կեանքէն խորթացած ըլլալս հասկցնել կ'ուզէր:

— Տօ դուն հո՛ս, յարեց, այդ ո՞ր հով փչեց:

— Որսէն կը դառնայ, պատասխանեցին ընկերներս, կրակին առջեւ տեղ բանալով Աթօին:

— Որսէ՛ս է՛հ, տեսնենք ի՞նչ բերած ես:

— Լորամարգի, յորամարգի, Աթօ՛ ապեր, ո՛րքան որ կ'ուղես. ա՛ն քեզի ողջ յորամարգի մը տամ, վանդակի մէջ դիր, թող առաւօտները երգէ:

Ու պատասխէս հանելով ողջ յորամարգին, իրեն տօխ Սի. րուն թողուն մըն էր. կոկորդին տակը սեւ, միւս փետուրները մոխրագոյն. կը թպրտար ձեռքիս մէջ ու կը բացխփէր աչուընները

որոնք կրակին լոյսէն առնուած էին: Աթօ՝ հանդարտութեամբ ձեռքը առաւ թոչունը, եւ քիչ մը ատեն դիտեց ու շօշափեց անոր մարմինը:

— Լաւ է, ըսաւ, ու պարարտ:

Յետոյ, երկու ոտքերէն ու բունէն բռնելով, ամենայն սառնասրտութեամբ թոչունին գլուխը թափով զարկաւ հրացանին փողին. կենդանին վայրկենապէս շունչը փչեց, երկու կաթիլ արիւն արձակելով: Աթօ՝ առանց փետրատելու՝ մաշկը հանեց ու ձգեց կրակին վրայ: Այս ամէնը հազիւ քանի մը բոպէի մէջ կատարուեցան:

Դիտեցի թէ ինչպէ՞ս ամէնքն ալ զարմացած մնացին անոր անդուժ վարմունքը տեսնելով. թեթեւ դժկամակութիւն մը նկարուեցաւ ամէնուն ալ դէմքին վրայ. նոյն իսկ ես, որ ամբողջ օրը լորամարզի զարկած էի, վրդովուած էի Աթօի վարմունքէն: «Իրա՛ւ անհաւատ է», կը մտածէի:

— Հը՛, ի՞նչ կը նայիս պէլ կտրած, դարձաւ իմ կողմս՝ վրդովմունքս տեսնելով, հիմայ կ'ըսես թէ անխիղճ է. բայց դուն ալ ճիշտ միեւնոյն բանը բրած ես ամբողջ օրը: Աշխարհ այսպէս է, մարդ իր գործած մեծ չարութիւնը կը մոռնայ, ուրիշին թեթեւ յանցանքը կը տեսնէ: Եփուէ՛, լորուկ, եփուէ՛, քեզ մատաղ, աշխարհի մէջ չարն ու բարին իրարու խառնուեր են, խելք կ'ուզեմ որ կարենայ ջոկել: Սուտ չեն ըսեր մեր պապերը՝ թէ «հաստ ու բարակ մէկ զին է, վայ զայ բարակ մանողին»: Եթէ քեզ պահէի խնամէի, դարձեալ ես անհաւատ էի. սպանեցի՛ կրկին ե՛ս եմ անհաւատ, լաւ է որ ուտեմ: Քնքուշիկը կը խղճայ, ինք հրացանով կը սպաննէ, իսկ ե՞ս . . . ղէ՛ն, մենք ալ գի. ղացի կոչտ ու կոպիտ մարդիկ ենք, մերն ալ այսպէս է. ի՞նչ կ'ըսէք տղաք, հարցուց միւսներուն:

Անոնք լուռ կեցած էին:

— Ի՞նչ ըսենք, Աթօ ապեր, վերջապէս ձօյն տուաւ Սարգիս, դուն մեր հօրը տեղն ես, սա ալ կայ որ ամէն մարդ իր բարիքին տէրն է:

— Հա՛, ինչո՞ւ չէ, ամէն մարդ իր բարիքին տէրն է. թող այդպէս ըլլայ, ես ալ լորամարզի մը բարիքը չուզեցի. եթէ ատոր համար միւս կեանքին մէջ մէջքս չամփոռո՞ղ պրեն, քնքուշիկն ալ ողճ-ողճ կուպրի կարասը պիտի նետեն. տեսնելու բան կ'ըլլայ հա՛ա, վերջացուց ձիձազելով:

Լորամարզին եփեցաւ. Աթօ զայն վերցուց կրակին վրայէն եւ սկսաւ խորժակով կրծել: Այդ բոպէին՝ ես զինքը կը դիտէի եւ զարմացած էի տեսնելով՝ որ այդ դէմքը ամենեւին չար չէ ու բնաւ չի համապատասխաներ իր խստասիրտ վարմունքին ու խօսքերուն:

Վաթսունը անցած ծերունի գեղջուկի մը գէմքն էր, չարչարուած ու բրտացած չարքաշ աշխատանքի մէջ, որ միեւնոյն ժամանակ զուրկ չէր խելացի արտայայտութենէ: Կարճ եւ ի սպաս ճերմկած մօրուքն ու թաւ պիսիւրը կը ծածկէին անոր գէմքին: մեծ մասը, շատ քիչ բան տեղ ձգելով այտերուն վրայ, աչքերը մանր էին, յօնքերու հովանիին տակ կորսուած, բայց ո՛չ խորամանկ էին ո՛չ չար, այլ մեղմ, բարի եւ խելացի: Այդ գէմքին վրայ գրեթէ ոչինչ կար որ անախորժ ըլլար:

Մեր ետեւէն, խոտերուն մէջ բան մը կամացուկ մը քսեց: Աթօ ճչեց, վեր թռաւ սարսափած եւ փախաւ հեռու, իբր թէ օձէն խայթուած ըլլաւ: Մենք մնացինք ապշած:

(Շարունակելի)

Ա. Ա. ՀԱՐՈՆԵԱՆ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

(ԳՐՈՆԻԿ)

Մարտիրոս Թօգատեան. — Երկու հայ դերասաններ՝ Պ. Պ. Գրիգոր Կիւլպէնկեան եւ Մագսուտեան. — Հայ ուսանողն ու ռուս ագնուակաւը. — Ռուսահայոց հոգեւոր դպրոցներուն վերաբացումը. — Հայ արուեստագէտի մը յաջողութիւնները. — Հայ ընթերցասուն մը Հապէթբասանի մէջ. — Բանաստեղծութեանց նոր հասար մը:

Բարի ծերունին՝ Մանչէսթրի Հայ գաղթականութեան նահապետը, — ինչպէս կ'անուանէին Թոգատեան Մարտիրոս էֆէնտին, —



ՄԱՐՏԻՐՈՍ ԹՈԳԱՏԵԱՆ

նախորդ շարթու հողին յանձնուեցաւ փառաւոր յուզարկաւորութեամբ մը որ Պոլսահայոց բոլոր ծանօթ անձնաւորութիւններն ու Պոլսոյ վաճառականութեան ամէնէն անուանի ներկայացուցիչները խմբած էր Բերայի Ա. Երրորդութիւն եկեղեցին: Գործի մարդ, մտքի մարդ, եւ ամէնէն աւելի ուղիղ մարդ, համեստ վիճակով մը մտած էր կեանքի ասպարեզը, եւ իր աշխատութեամբ, իր կարողութիւններովն ու հեռատեսութեամբը ձեռք բերած պատկառազու գիրք մը՝ որուն

քիչեր կրցած են հասնիլ օտար միջավայրերու մէջ: Իր հարստութիւնը մեծ էր, բայց ինչ որ կար իր քով ամէնէն աւելի մեծ, ինչ

որ զինքը կը գեղեցկացնէր ամէնէն աւելի, սիրտն էր, կարեկից ու գթառատ, միշտ փղձկելու տրամադիր՝ ամէն անգամ որ իրական կարօտութիւն մը սիրտիելու եւ ճշմարտապէս արդիւնաւորուելու սահմանուած օգնութիւն մը ընելու պէտքը զգար: Ի՞նչիցի ծանօթ փաստաբան մը, Գարեգին էֆ. Փփաղեան, նամակով մը՝ զոր Սուրիանդակ հրատարակած էր, «հիացած եմ, գրած է իրեն, ձեր հոգւոյն պարզութեան եւ ձեր բարեսրտութեան վրայ, ու ջերմապէս կը խնդակցիմ ձեզի հետ, քանզի Մանչէսթրի մէջ ձեր օրինակելի վարքով ու բարքով, ուղղամտութեամբ եւ արդարասիրութեամբ, Հայ անուան պատիւ բերած էք, եւ սէգ Ալպիոնի զաւակները՝ որոնք այնչափ դժուարահաճ են օտարներու նկատմամբ, յոյժ կը գնահատեն եւ կը յարգեն ձեզ արժանապէս: Դուք իրաւամբ Մանչէսթրի Հայոց նահապետը կոչուած էք, դուք միշտ ամէնուն օգտակար եղած էք, — բարիք կ'ընէք բարիք ընելու համար, եւ ձեր ուրախութիւնը կը գտնէք անոր մէջ:» Ս. Պատրիարքն ալ՝ որ յուզարկաւորութեան հանգէսին կը նախագահէր, պերճախօս դամբանականով մը այդ միեւնոյն յատկութեանց ու ձիրքերուն փառաբանանքը ըրաւ, յայտնելով մասնաւորաբար թէ՛ հանգուցեալը, առանց երբեք իր անունը ծանօթացնել ուզելու, բարիքի անսպառ աղբիւր մը դարձած էր, եւ թէ կարօտութեանց նպաստեց բազմիցս ո՛չ թէ միայն իր դրամով զոր առատօրէն կուտար միշտ, այլ նաեւ ուրիշներն ալ բարեգործութեան գործելով: Իր բարերարի գործը անյայտ է այդ նպաստներուն պէս: Մասնաւորաբար հետախուտ՝ քաջախերութեան արժանի տաղանդներ ու կարողութիւններ վարձատրելու եւ անոնց յառաջացման նպաստելու, քսակը լայնօրէն բացած էր եւ անխօսուկ տուած ասոր անոր, առանց օր մը փոխարէնը փնտռելու: Մանչէսթրի եւ ուրիշ տեղեր հաստատուած բաւական վաճառականներ զրիթէ ամէն բան իրեն կը պարտին. շատերուն դրամազլուխ հայթայթած է, եւ կամ օգնութեան հասած՝ դրամական տագնապներու միջոցին: Հայ վաճառականութեան Մանչէսթրի մէջ բռնած կարեւոր դիրքը իրմով սկսած է, եւ իրմով բարձրացած. միայն դրամով չէ բարերարած, այլ, ինչպէս չեչտեց Ս. Պատրիարքը, խորհուրդներով, խրատներով ալ, որոնք յաճախ նիւթական օժանդակութենէն շատ աւելի լաւ կը պտղաբերին, եւ հետեւաբար շատ աւելի բարերար դեր մը կը խաղան: Իր բովանդակ վարձքը փնտռած է մի՛ միայն այն յարգանքին ու համառման մէջ, որով զինքը ծանոցողները, ինչպէս նաեւ իր բարերարեալները շրջապատած էին զինքը: Այդ հօթանասնամեկի ծերունին՝ հակառակ ամուսնացած չլլալուն՝ տասը հօր գերը խաղաց, տասը հօր պէս յարգուեցաւ ու սիրուեցաւ:

Միտփանք մը, որ ամէն մարդու չէ տրուած: Հանգուցեալը, ինչպէս կը լիչո՞ւի. Մանչէսթրի Հայոց գեղաչէն մատուոր կառուցանել տուած է: Քանի մը տարի առաջ ալ, առեւտրական բարձրագոյն վարժարան մը հաստատել ուզեց, բայց մեռաւ՝ առանց իրեն սիրելի եղող այդ գաղափարը իրագործած ըլլալու: Իր մահը կատարեալ կորուստ մըն է մեզ ամէնուս համար, եւ կ'արժէ որ մեր վիշտն ալ միանայ այն արցունքներուն զորս իր եղբայրները, իր ազգականներն ու պարագաները, ինչպէս նաեւ բոլոր զինքը ճանչցողները յորդառատ թափեցին ու կը թափեն իր դագաղին վրայ:

×

Երկու Հայ արուեստագէտներ՝ որոնք դերասանական ասպարէզին կը պատրաստուէին Բարիդի մէջ, հաւասարապէս հետաքրքրութեան առարկայ դարձան այս վերջերս, մէկը իր կանխահաս մահուամբ զոր տեղական թերթերը զուժեցին, եւ միւսը իր փայլուն յաջողութիւններով, որոնց արձագանգը վառ կը մնայ տակաւին: Երկուքն ալ նոյն իտէալը ունէին, երկուքին ալ նպատակն էր ընդունուիլ Բարիդի ամէնէն նշանաւոր թատրոններէն մէկուն՝ Քոմէտի-Պրանսէզի մէջ, որ քիչ անգամ իր դուռները կը բանայ օտարազգիներու առջեւ, եւ ան ալ՝ անհերքելի ու փողփողուն տաղանդներու համար միայն: Առաջինը՝ Գրիգոր Կիւլպէնկեան՝ որ հազիւ քսան երեք տարեկան մեռաւ, չորս տարի առաջ Բարիդ կ'երթայ եւ իր դերասանական ձիրքերով կը յաջողի ուշադրութիւնը գրաւել երկու Մունէ եղբայրներուն՝ Պ. Պ. Մունէ-Սիւլիի եւ Բօլ Մունէի, որոնցմէ առաջինը իր աշակերտներուն մէջ կ'ընդունի զայն: Երեք տարի վերջ, Գրիգոր Կիւլպէնկեան կը յաջողի Քոմսէրվաթուառի քննութիւնը անցընել, բայց տարապայման աշխատութիւնն ու յոգնութիւնը կ'ընկճեն իր արդէն իսկ տկար մարմինը: Թոքախտը կը յայտնուի իսկոյն, եւ այս տարուան ապրիլ 19ին կը շիջի այդ երիտասարդ արուեստագէտը՝ որ շատ փայլուն ապագայ մը կը խոստանար: Մունէ-Սիւլի այնքա՞ն ցաւ կը զգայ իր տաղանդաւոր աշակերտին մահուան համար, որ երբ բարիդարնակ համակիրներ տրամադրութիւն կը յայտնեն վաղամեակի Կիւլպէնկեանի գերեզմանին վրայ մահարձան մը կանգնելու, կը խոստանայ անոր դիմագիծերը ներկայացնող մէտայեռն մը քանդակել եւ զետեղել մահարձանին ճակատը: Մունէ-Սիւլի՝ Սառա-Պէտնարի պէս որչա՞փ նշանաւոր դերասան, այնքան ալ քաջ արձանագործ է: Երկրորդն էր Պ Մագսուտեանը: Տեղական գրեթէ ամէն թերթ արձանագրեց այն յաջող քննութիւնը՝ զոր անցուց Քոմսէրվաթուառի մէջ, եւ որուն շնորհիւ, հակառակ բաղամաթիւ օտարազգի մրցակիցներէ շրջապատուած ըլլալուն՝ կրցաւ

ողբերգութեան եւ կատակերգութեան ճիւղերուն առաջին մրցանակները ձեռք բերել: Պ. Մագսուտեան իգ-միցի Հայ ընտանիքի մը զաւակն է, եւ կանուխէն մեծ սէր մը ցոյց տուած է բեմական արուեստին նկատմամբ: Աչակերտած է Մունէ-Սիւլլիէ ո՛չ նուազ համբաւաւոր վարպետի մը՝ Պ. Սիլվէնի՝ որուն յաջորդը կը նկատուի այժմէն, այնքա՛ն լաւ իւրացուցած է անոր արուեստն ու մասնայատկութիւնները: Բարիզեան բոլոր թերթերը շատ համակրական տողերով ողջունեցին իր յաջողութիւնը եւ հրատարակեցին իր պատկերը: Մեծղի ու բարեկազմ երիտասարդ մըն է, ուշագրաւ դէմքով մը՝ որ ուրիշ ամէն բանէ աւելի առնական կորով եւ ուշիմութիւն կ'արտայայտէ: Քննութեան նիւթն էր «Թիկօլէթ-թօ»ի Թոկպուլէին երկայր ու դժուարին մենախօսութիւնը՝

Ce vieillard m'a maudit ! . . .

զոր արտասաներ է սքանչելի առողանութեամբ մը՝ որուն պարզութիւնն ու բնականութիւնը անքննադատելի կը նկատեն բարիզեան թերթերը: «Աչակերտը տեսնելով՝ կարելի չէ վարպետը շնորհակցել» կը գրէ «Լը Թէաթօ» մասնադիտական հանդէսը, կինքուր յատուկ ծանօթ թերթ մը՝ «Յէմինա»՝ խօսելով իր դիմախօղութեանց վրայ, չի վարանիր հետեւեցնելու թէ «կրնան նօլէլլիի անգամ նախանձ ազդել»: Խեղճ Գրիգոր Կիւլպէնկեան ալ այդպէս համակիր գնահատութեանց առարկայ դարձած էր տարի մը առաջ: Բազդը սակայն անանկ բերաւ որ անողոք հիւանդութիւնը զինքը կասեցնէ կէս ճամբուն վրայ եւ դէպի գերեզման անյոյս նահանջի մը բռնադատէ, մինչդեռ Պ. Մագսուտեան՝ այսպէս փառքի արահետը կը մտնէ՝ հիացման մրմունջներէ շրջապատուած:

×

Հետաքրքրական թուռնէի մը լուրը կը հասնի Բարիզէն: Պուսոյ ծանօթ տպագրիչներէն Թօփուզեան Խաչիկ Էֆէնտիի անդրանիկ զաւակը՝ որ Վալսպպի (Պուշ-տը-Ռօն) երկրագործական վարժարանին կ'աչակերտէ, այս արձակուրդի օրերուն մէջ Ռուս մարքիզի մը հետ Փրանսական քաղաքները կը շրջի առանց ստակի, ճամբորդութեան բոլոր ծախքերը երգով ու նուագով հանելու մտադրութեամբ: Պ. Թօփուզեան լաւ ջութակ կը զարնէ եւ Ռուս ազնուականն ալ, սքանչելի երգիչ մը ըլլալով, կը ձայնակցի իրեն: Այս երկու ամաթէօռները որոշած են երթալ մինչեւ Լուռտ՝ որուն ուխտագնացութիւնը այս միջոցիս տեղի կ'ունենայ: Մեզի հազորդուած մասնաւոր նամակէ մը կը տեղեկանանք թէ երկու ամաթէօռները արդէն իսկ շատ գեղեցիկ ընդունելութիւն մը գտած են քանի մը քաղաքներու մէջ: Իրենց ուղեբեւատին վրայ՝ զխաւոր տեղը կը բռնէ Օսմ. Կայս. քայլերգը՝ զոր բազմիցս նուագեր են մեծ յաջողութեամբ:

×

Թիֆլիսէն «Բիւզանդիոն»ի հաղորդուած լուրէ մը կը տեղեկանանք թէ Գէորգեան ճեմարանն ու Երեւանի եւ Նոր-Նախիջեւանի հոգեւոր վարժարանները որոնք փակուած էին ծանօթ օրէնքին հետեւանքով, պիտի վերաբացուին սեպտ. ամսոյ մէջ: Այս առթիւ, «Բիւզանդիոն» հետեւեալ տեղեկութիւնները կը հաղորդէ Ռուսահայոց հոգեւոր վարժարաններուն նկատմամբ. — «Ըստ Պալատենիոյ, Ռուսահայոց վեց արքեպիսկոպոսական վիճակներէն իւրաքանչիւրը մէյ մէկ առաջնակարգ հոգեւոր դպրանոց պիտի ունենար Հայ. Եկեղեցւոյ կղերը պատրաստելու, եւ ստուգիւ, 1836էն ի վեր, Ռուսահայ կղերին ամէնէն զարգացեալ անդամները այս հաստատութիւններէն ելած են: Արքեպիսկոպոսական վեց վիճակներուն կեդրոններն են՝ Երեւան, որ Ս. Հայրապետին Վիճակն է, բայց միշտ արքեպիսկոպոս փոխանորդ մը կ'ունենայ Տիֆլիս, որ Վրաստանի եւ Իմէրէթի աւագ աթոռը կը կազմէ, Շամախի, որուն վերջերս Պաքու յաջորդած էր կարեւորութեան ու կազմակերպութեան կարգով, Շուշի, գլխաւոր քաղաք Գարապոյղի կամ Արցախի Վիճակին, Աստրախան եւ Բիշնեւ, գլխաւոր քաղաք Պեսարապիոյ Վիճակին, Բայց թէ՛ Աստրախանի եւ թէ՛ Բիշնեւի մէջ Հայ տարրիննուազ կ'որեւորութեան պատճառաւ, կրթական-եկեղեցական գործունէութիւնը, Անդրկովկասէն դուրս, կը կեդրոնանար Նոր-Նախիջեւանի մէջ: Հիմակ այս ամէն կրթական կեդրոններէն միայն Տրփիս, Երեւան եւ Նոր-Նախիջեւան կը յիշուին, որոնց հոգեւոր զբարանոցները կը վերաբացուին Գէորգեան ճեմարանին հետ: Յայտնի է թէ այս հաստատութեանց ապրուստի կանոնաւոր միջոցները անցած են պատկանեալ նախարարութիւններուն, եւ մէյ մէկ հընարքով էր որ կը մատակարարուէին եկեղեցական գոյից ու ըստացուածոց գրաւումէն ի վեր, Ժողովուրդը կ'օգնէր, ասդիէն անդիէն նպաստներ կու գային, կարող ծնողք աւելի թոշակ կու տային, բայց ստոյգ ապահով ոչինչ կար, եւ կարգ մը նպաստներ ալ ժամանակաւոր էին, եւ նպաստողներն ալ ծանուցած էին թէ սեպտ. 1էն անդին իրենց վրայ յոյս չգրուի: Մայր Աթոռին, բոլոր գժուարութիւններու հակառակ, կրթական այս չորս յարկերը վերաբանալ կարենալը գոհացուցիչ իրողութիւն մըն է, բայց տակաւին չգիտենք թէ ի՞նչ միջոցներով ապահովեր է անոնց 1904-905 տարեշրջանի ծախքը»:

×

Բարիզաքնակ Հայ արուեստագէտներուն մէջ առաջին օրէն մեծ անուն մը չհաւած է Պ. Էտիառ Շահին՝ Գատըգիւղցի երիտասարդ մը՝ որ կանուխէն ուսած է Իտալիոյ մէջ, եւ որուն յաջողութիւնները բազմիցս արձանագրած են տեղական թերթերը: Այս

անգամ ալ՝ իր մէկ գծագրութիւնը՝ որ Շանտր-Մարսի տարեկան Սալօնին մէջ ցուցադրուած էր, գնուեր է Ֆրանսական կառավարութեան կողմէ, Լիւքսէնպուրկի թանգարանին մէջ զետեղուելու համար: Պ. Շահին՝ նոյն ատեն «Սօսիէթէն» ընտրուեր է Շան տը Մարսի տարեկան Սալօնը կազմակերպող եւ վարող գեղարուեստական ընկերութեան՝ զոր Ֆրանսական կառավարութիւնը կը հովանաւորէ: Երիտասարդ արուեստագէտը ասկէ առաջ ալ Լոնտոնի անգլիական Գեղարուեստական Ընկերութեան պատուակալ անդամ ընտրուած էր իր տաղանդին շնորհիւ՝ որ անժխտելի բարձրութեան մը կը հասնի օրէ օր:

×

Ատտիս-Ապպայէն (Հապէչաստան) «Մանդումէ»ի ուղղուած թղթակցութիւն մը կը յիշատակէ Հայ ընթերցատան մը հիմնարկութիւնը այդ քաղքին մէջ, ուր բաւական թուով Հայեր հաստատուած են արդէն, եւ շատ պատուական զիրքեր գրուած: Ընթերցատան կանոնագիրը անբաւական նկատուելով, ժողովը նոր կանոնագիր մը պատրաստեր է եւ եօթը հոգիէ բաղկացեալ մասնախումբ մը նշանակեր է անոր գործադրութեան հսկելու համար: Այդ կարգի զարգացուցիչ ձեռնարկներու գլուխ կեցողներէն՝ «Մանդումէ» կը յիշատակէ մասնաւորաբար հետեւեալ անձերը, որոնք բաւական ատենէ ի վեր Հապէչաստան կը գտնուին.— Պ. Պ. Սուրէն Չաքրրեան, Յակոբ Պաղտասարեան, Միքայէլ Թօփճեան եւ Գրիգոր Պօղոսեան: Ընթերցատան վարիչ մարմնէն հեռացող անդամ մը իր 20 Ֆրանքի բաժնեվճարը ետ առնելու համար վար դրեր է 150-200 Ֆրանքի արժողութեամբ գրական ու գիտական թերթեր եւ դրամը ստանալէն վերջ միայն վերադարձուցեր է:

×

Մուշեղ վարդապետի «Իրուագներ»էն վերջ, Նշան-Պապիկեան գրատունը այս օրերս հրապարակ հանեց նոր սերունդին ամէնէն խոստմնալից բանաստեղծներէն մէկուն, Մ. Ա. Պարսամեանի (Մառի Յովհաննէսեան) բանաստեղծութեանց առաջին հատորը, «Անըրջանք», հրատարակուած մաքուր տպագրութեամբ մը՝ որ պատիւ կը բերէ Սագսեան տպարանին:

Մ Ո Լ Ո Ր Ա Կ

Պ Ա Լ Ք Ա Ն

Առանձնաշնորհեալ Ազգային Ապահովագրական Ընկերութիւն
Ի Ս Օ Յ Ի Ա

Դրամագլուխ 7,500,000 Ֆր.

Դրամատունք ընկերութեան՝

Պուլկար Ազգ. Դրամատուն՝ Սօֆիա, Անգլեւաւստրիական Դրամատուն՝ Լոնտոն, Տոյչէ Պանք՝ Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն՝ Բարիզ, Գրէտի Լիոնէ՝ Կ. Պոլիս: 1-10

Գործակալութիւնք Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ
Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ Ա. Ր Շ Ա Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա Ն
Կ. Պոլիս, Ղալաթիա, Պանք Օթոմանիւն դէմ, Թաթապրուն խան

ԿՐԱՄՈՅՈՆ նորահար միակ
գործին խօսող եւ երգող ճիշդ
բնական ձայնով շինուած ԿՐԱ-
ՄՈՅՈՆԻ ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵ-
ՐՈՒԹԵԱՆ կողմէ: ԿՐԱՄՈՅՈՆ
էր կեզծերէն կը զանազանուի
այնու որ կատարելապէս կ'ար-
տադրէ մարդուն բնական ձայ-
նը: Կրամոֆոնի ներկայացու-
ցիչ Թուրքիոյ համար՝

S. WEINBERG

Բերա, Մեծ-Փողոց, Թիւ 474.

Մեծ զանազանութիւն ա-
մէն լեզուէ եւ տեսակէ եղա-
նակաց բլաքներու: Գաւառ-
ներէ ալ յանձնարարութիւններ
կ'ընդունուին:

1-7



ՏԻ ԼՈՒԻ ԵՈՒՆԻՆԸՆ ԷՆՏ ՔՐԱՍԻՆ

(The Law Union & Crown)

ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԸՆԿ.

Հրդեհի, Կեանքի և Արկածի դէմ
Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ

Դրամագլուխ 1,500,000 Ա. Ո.

Պահեստի գրամ 4,800,000 " "

Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ
Ridley, Rowell & Co

Կալաթա, Քոչէօղլու խան քիւ 9-10

1-3

VICTORIA DE BERLIN

ՅԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԵԵԱԳՈՅՆ ԱՊԱՅՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՎԻՔՐՈՐԻԱ ՏԸ ՊԵՌԼԷՆ

ԱԳԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԷՆ ԴՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՈՐԾԱԴՐԻ
Ունի կեանքի, օժիտի, արկածի, յմահ թողակի ճիւղեր
Հաստատուած 1858 թ. սեպտ.ին արքայական հրովարտակով և
ուղղակի կառավարութեան նկատման ներքեւ:
Վիքրորիա ՏԸ ՊԵՐԼԷՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ՛
բժշկական քննութեամբ եւ թէ՛ առանց բժշկական քննութեան
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւն
ներուն վճարումները շարժական մասնավճարներով տեղի
կ'ունենան, սկսեալ 5 դրուէն

Ապահովագրեալ գումար 1902ին	Ֆր.	1,244,457,577
Պահեստի դրամ 1902ին	,	451,284,214

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆՆԵՐԸ

Օսմ. կայս. Պանքա

Բրետի Լիոնի

Լիազօր Ընդհ. Ներկայացուցիչ

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԷՄ ԳԱԼՖԱՅԵԱՆ

1-4

Պոլիս, Գաղութնոցու խան, թիւ 45 եւ 45 Ե.

PHENIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON

Դրամագլուխ եւ պահեստի դրամ Ա. Ո. 4,300,000
Տարեկան հասոյթ Ա. Ո. 1,300,000



«Ֆինիքս» 121 տարիէ
ի վեր հիմնուած սոսկ
հրդեհի ապահովագրու-
թեան ընկերութիւն մ'է
եւ ցարդ հատուցած է
առաւել քան 26,000,000
Ա. Ո. վնասուց համար:

«Ֆինիքս» կ'ապահովագրէ հրդեհի եւ կայծակի դէմ շէնք, կարա-
սիք եւ ամբողջ յոյժ նպաստաւոր պայմաններով:

Դիմել առ Լիազօր Ընդհ. Գործակալ Պոլսոյ եւ Դաւառաց
Գ. ՎԱՐԴԱՆՆԱՆ Ղայաթիա, Վիքրայիս խան, Պանք Օթոմանի քով-
ջննիչ րիսքներու (Inspecteur qes Risdues) Ա. ԷՆՔՍԷՐՃԵԱՆ

ԻՒՆԻՕՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 ՀՐԴԵՅԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՒՂ
 Հաստատեալ ի Քարիզ 1828—1829



ՀՐԴԵՅԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք	274 Միլիոն Ֆր-
1902ին գանձուած ապահովագին	24 » »
Դրամագլուխ եւ պահեստ	119 » »
Ապահովագրեալ դրամագլուխ	21 ¹ / ₂ Միլիոն »

ԿԵՆԱՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք	120 Միլիոն Ֆր-
1902ին գանձուած ապահովագին	12 » »
Ընթացիկ ապահովագրութիւնք	272 » »
Դրամագլուխ եւ պահեստք	158 » »

որ ընթացիկ ապահովագրութեանց գումարին հետ կը համեմատի 52.21% — ինչ որ «Իւնիօն»ի ապահովագրելոց կ'ընծայի հսկայ երաշխաւորութիւն մը ՈՐՈՒՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ԶԷ ԳՏՆԵԼ ԱՐԵԻՆԻՔԻ ՄԷՋ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ ՈՒՆԻ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ:

Արեւելքի համար մասնաւոր սակացոյց գեղջեալ գիճերով: Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի գերազանց քան ուրիշ ո՛ր եւ է ընկերութեան պայմանները: Շահաբաժիններու տարուէ տարի անմիջական վճարում, որով «Իւնիօն»ի ապահովագրուողք ՁերՄ են այն վնասներէն եւ յուսախաբանութիւններէն, որոց կ'ենթարկուին միշտ այն անձինք, որ Շահաբաժիններու բարդման ՅՈՌԻ ԵՒ ՎՆԱՍՍԱԿԱՐ դրութեամբ գործող ընկերութեանց կ'ապահովագրուին:

Ընկերութեան դրամատունն է ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆՔԱՆ:
 Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄՕՆ ՔԱՅՍԷՐԼԵԱՆ
 Կենաց ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՆ ՏԷՐ ՆԵՐՍԷՍԵԱՆ
 Սրամայույ, Սուլթան Համամ, Բասաժ Քաթրճոցոյու
 Դեր Գործակալութիւն, Ղալաթիա Ինայէթ խան
 Գործակալութիւնք Թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մէջ

ՀԵԼՎԷՏԻԱ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Հրդեհի, կենաց եւ ծովային արկածներու դէմ
 ԸՆԳՆԱՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԷ
Ո. ՍԻՑ ԵՒ ԸՆԿ.

Կալուբա, Պիտիւր Թիւրքիա, Բէ-23, 24, 25

ՖԷՆԻՔՍ ՕԹՐԻՉԻԷՆ

ԿԵՆԱՑ, ՇՐԴԵՇԻ, ԾՈՎՈՒ


ԿԱՅՍ. ԹԱԳ. ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի Վ.Ի.Ն.Ն.Ս. 1860ԻՆ

Գրասենեակ՝ Հանօրույօ խան, քի. 52, 53, 54, 55, 56
Լիազօր գերկայացուցիչ՝ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիչիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.— 35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրիչիէն Ընկերութեան 20,000 Ֆր.ի եւ քսանեւեհինգ տարուան համար, տարեկան 925.80 Ֆր. պիտի վճարէ ու պայմանաժամուն պիտի ստանայ 31,266 Ֆր. հնչուն դրամ ամբողջօ վին. Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21,314.62 Ֆր.: Այս ամէն գումարները ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրիչիէն Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր քօլիսով:

ՄԱՅՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱՆՈՒԹՅԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆ



ԳՐԱՅՈՒՆ ԵՅԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ԵՅԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄ

Այսպատկառ ու հրկանումն ձեռնածուծ լայն Գրային և պարտիսի և Նշան-Պատկերաց Մասնաորումն, որ կրկին նպատակ էր ունի.

1. — Հասարակ մեր կարեւոր գրողներու հոտ առ ի պատճառ արեւելեորանք բերթնու խորանակ կեանքի մեզ կրտաւոր նե ու գրողի կրտա վերջն սեան մեզին, ինքոր մեզին սակ նրատարակու:

2. — Հասարակից նաև մեզ գրողներն լայնապ անկող արեւել և պար կերպով գրին արդ արդես զի իրենց մասնատում արտապատ նրատարակ սարքինք մակ նրկար սլուել ու ին ստորին մերու մեջ ըս:

3. — Օտար նրայակերանքն, բարեպետ, իրենարով ձեռնարակն, զանա լով որ սլուել կարնի և ուղղակի ինպիսիներն սլուել ստեղծ:

Սկս մասնապ արանին մեզ նրատարակուած ըն սրնու Բրեւո:

Ձ. Ն. ԱՍՏՏԱՐԸ. — ՏՈՒՐԵՐ (Ինքրուածնեւ. 1872—1873) 5 րոպ. 50
Լայն Կարնի մասն 5 րոպ.
Գրկն Կարնի մասն 10

ՄԱՌԵՆԸ ՎԱՐՊԱՊԵՏ. — ԳՆՈՒՈՒՆ ԵՆՆԵ (1874 թ. 110) 5 րոպ.

Մ. Ա. ՊԱՊԻԿԵԱՆ. — ԱՆՆՈՐԱՆԻՆ (Ինքրուածնեւ. 1875—1876) 5 րոպ.

Պատրաստուելու զայն են լարք մե գրողներ, որանց Կարն նրատարակու տեղեկութիւններ պետի տանք:

Այս գրքներն զատ նրան-Պատկերաց գրտուելը մասնապ և նրատարակից հակ նրարտակ զատարկրդու ամբողջակուն լարք մե, որանք բարթնից նեք մեզարտարեմեան. մերտա ըն գրողներու սակ պատրաստուած, պետի կաննամ գրանակել. ինչ որ նիւն և պատուակ ըն և նար դասարկրքի մեջ: Ուրախ ենք ըսելու որ մեր ստատիկն և գրանակերպ մեր զանրերը պետք նրան ընդունելու ընեմք սրն մասնապ ամբողջ նրատարակու իրկու գրքներնու:

Այս լարքն նրատարակու ենք:

Հ. Ս. ԵՆՆՆԵԱՆ. — ԱՇԽԱՐԽԱԳՐԱՐԻՆ, ՄԻՒՅՆ ՊԱՊԻԿԵԱՆԻ (1872) 5 րոպ.

Աշխարհագրարիւն Օսմ. Կարտարտան. 4202 5 րոպ.

Հետգնեակ պետի նրատարակու ին մեզին ու լարքները:

